

21802
237

ՔԱՌԱՍՆԵՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐԶ

ՀԱՍՏԱՏՈՒԹԵԱՆ

**ԱՂԲԱՏԱԽՆԱՄ ՄԱՐՄԵՆՈՅ
ԵՐԻՑ Թ.Ա.Գ.ԻՅ ՍԱՄԱԹԻՈՅ**

1888 — 1928

Պատրաստեց

Յ.ՐԻՍԵՍԱԿԻՍ Ա. ԳԸՆՆ. ՀԻՍՏՐԻԾԱՆ



Տպագր. Ե. ԱՍՏՆՈՐԻԾԱՆ ՈՐԳԱՆ
1928

362

f 24

Հեռ. 24
Գր. 24
Կոթ. 25-8-1970



ՔԱՌԱՍՆԵՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁ

ՀԱՍՏԱՏՈՒԹԵԱՆ

ԱՂԲԱՏԱԽՆԱՄ ՄԱՐՄՆՈՅ

ԵՐԻՑ ԹԱՂԻՑ ՍԱՄԱԹԻՈՅ

1888—1928

Պատրաստեց

Յ.ԲԻՍԱԿԷՍ Ա. ԳԷՆԵ. ՀԻՍՏՐԵՍՆ.



Տպագր. Յ. ԱՍԵՏՈՒՐԵՍՆ ՈՐԴԻՔ

1928

2010

ԳՔԱՍԷՐ ՔԱՂԵՑԻՆԵՐՈՒՆ

Ազնիւ Սամաթիացիք, դո՛ւք որ այսպիսի հրաշալի օրերու եւ տօնական խնջոյքներու առթիւ՝ ձեր սիրասուն զաւակներն ու պարագաները սեղանին շուրջ բոլորած, գեղեցիկ եւ ուրախ ժամանցներ կ'ունենաք անոնց խնդագին դէմքերուն վրայ նշմարելով փայլուն ժպիտը, խորհեցէ՛ք նաեւ ձեզի խիստ մօտիկ ապրող այն թշուառ եւ հիւանդ աղքատներն՝ ալ, որոնք անհրաժեշտ մտունդէ զրկուած եւ անձնական տկարութեան բազմատեսակ ցաւոց ներքեւ ընկճուած, օգնութիւն կ'աղաղակեն՝ ծիւրած ձեռքերնին երկարելով իրենց հարեւան բարեկեցիկ դասակարգին, որպէս զի անոնց հացալից սեղանէն պատառիկ մըն ալ իրենց շնորհուի, որով կարենան դարմանել սնունդէ զուրկ մնացած վատուժ մարմիննին, ինչպէս նաեւ աղօթող ըլլալ առ Աստուած՝ այն բարերար ազգայիններուն համար, որոնք չեն զլանար ըստ կարի իրենց նիւթական ձեռնտուութեամբ սրբել այդ խեղճերուն աղի արցունքը:


Միշտ աչքի առջեւ ունեցէ՛ք աստուածային սա՛նուիրական խօսքը. «Որ ողորմի աղքատին, փոխ տայ Աստուծոյ»:

Մեր Յոբելեանի պատմականն ընելէ առաջ նուիրական պարտաւորութիւն կը համարինք նաեւ բարձրաբարբառ աղաղակել թէ ներկայիս՝ երբ շնորհիւ Հանրապետութեան նախագահ Կազի Մուսթաֆա Քէմալ փաշայի եւ իր լուսամիտ կառավարութեան,

հանգստաւէտ եւ երջանիկ կեանք մը կը վայելենք
Թուրքիոյ մէջ գտնուող բոլո՛ր Հայերս, երախտագի-
տութեամբ պէտք է յաւէ՛տ յիշատակենք անոր պան-
ծալի անունը, եւ մեր շնորհապարտ զգացումները
ընդ միշտ վառ պահենք մեր սիրտերուն խորը, մաղթե-
լով որ բարձրեալն Աստուած բարեբաստիկ ու երկա-
րատեւ կեանք մը շնորհէ իրեն, ՚ի մեծ զոհունակու-
թիւն համայն հպատակաց:

14 Ապրիլ
1928

Աղխասախնաւ Մարմին
Երկը Թաղից Սամարիոյ



ԱՐԵՆԱՊԱՏԻԻ Տ. ՄԵՍՐՈՊ ԱՐԲԵՊԻՍԿՈՊՈՍ
Պատրիարք Կ. Պոլսոյ

2002

Գ Ի Ր Օ Ր Շ Ն Ո Ւ Յ Ե Ա Ն

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐԻ ԶՕՐ

Ազնուամեծար Տիար Ասեմապետ

և մեղուազան անդամք Սղխասախնամ

Մարմնոյն Սամաքիոյ

Ուրախութեամբ տեղեկանալով որ պատ. Աղքատախնամ Մարմինդ այս օրերս կը պատրաստուի տօնելիք գործունէութեան քառասնամեակը, պարտականութիւն համարեցինք մեր հայրական օրհնութիւնները նուիրել բոլոր անոնց, որոնք այդ բազմօգուտ մարմնին կազմութեան հիմը դրին ու զայն անվթար հասցուցին մինչեւ մեր օրերը. ու այս առթիւ կ'օրհնենք նաեւ յիշատակն անոնց, որոնք աշխատեցան նոյն նպատակին համար ու անդարձ մեկնեցան յատուաց:

Եւ դուք, յարգելի անդամք Աղքատախնամին, որ շարունակողն եղած էք նոյն մարմնին գործունէութեան ու ջանադիր՝ անոր յարատեւութեան, ինչպէս ըրած են ձեր նախորդները, արժանի էք ամէն գովութեան եւ գնահատութեան, եւ երանելի մանաւանդ այս աստուածահաճոյ գործին ձեր նուիրումովը ըստ Սաղմոսերգուին թէ՛ «Երանի՛ որ խորհի զաղքատն եւ զտնանկն. յաւուր չարի փրկէ զնա Տէր»:

Կը մաղթենք որ ողորմութեանց Տէրը՝ որ խոստացաւ իր անունով տրուած բաժակ մը ցուրտ ջուրն անգամ անվարձ չթողուլ, լեցընէ զՁեզ անհուն բարիքներով ու պարգեւէ երկար ու անփորձ կեանք մը:

Պատրիարքարան Հայոց

Կոստանդնուպոլիս

Հաւար 372

2 Փետրուար, 1928

Մնամք Ողջունիւ Սիրոյ

Աղօթարար

Պատրիարք Կ. Պոլսոյ

ՄԵՍՐՈՊ ԱՐՔԵՊ. ՆԱՐՅԵԱՆ

ՀԱՅԵԱՅՔ ՄԸ ԱՆՅԵԱԼԻՆ ՎՐԱՅ

Պատմական Սամաթիա՝ Կ. Պոլսոյ առմանէն յետոյ գրեթէ առաջին բնակավայրն եղաւ՝ Պրուսայէն և ուրիշ գաւառներէ գաղթած բազմաթիւ Հայ ընտանիքներն իր ծոցին մէջ հիւրնկալող, և յաղթական Ճաթիհ Սուլթան Մէհմէմէտ Բ.էն մեր ազգին շնորհուած Պատրիարքութեան իշխանական աթոռը նախապէս հոն հաստատուեցաւ՝ Ս. Գէորգ եկեղեցւոյ մեզի տրուելէն շատ առաջ, ուր կը կատարուէին բոլոր ազգային գործաւորութիւնները, կարծես թէ միշտ բարենպատակ ձեռնարկութեանց մէջ առաջինն ըլլալու սահմանուած էր Սամաթիան, ինչպէս ցոյց կուտան պատմագիրներ՝ նկարագրելով անոր փառաւոր անցեալը:

* *

Կարելոր համարեցինք Բիւզանդ Գէջեանի աշխատասիրած՝ Ս. Փրկչեան Ազգ. Հիւանդանոցի պատմութենէն քաղել հետեւեալ տեղեկութիւնները, զորս Ազգ. Պատրիարքարանի արձանագրութեան տուած բնութեան ընդօրինակած է, յորում կը պատմէ Առաջին անգամ տնանկաց սնտուկի մը հաստատութիւնը 1832ին, որուն մասնակցեցան Հայ ընկերութեան թէ՛ ամիրայական և թէ՛ գործաւորական դասակարգէն հետեւեալները.

Ա. ԿԱՐԳ

Իրիստազօր Յարութիւն Ամիրա Պէզճեան

Ինկեանցի Յովհաննէս ամիրա

Ոսկերիչ Բարսեղ աղա

Բէրէստէճի պապա Յովհաննէս աղա

Պատմաճի մահտեսի Դարբիէլ աղա

Չարպխանէցի Պարոն Շնորհք

Բ. ԿԱՐԳ

Պերճապատիւ Միքայէլ ամիրա Փիշմիշեան
 Բարունակ ամիրա
 Բէրէստէճի Գասպար աղա
 Ոսկերիչ Պարոն Սերովբէ Պէրպէրեան
 Հացագործ ուստա Մինաս
 Պասմաճի Մհտ. Պետրոս Թազուրեան
 Գ. ԿԱՐԳ

Վսեմափառ Շանիկ ամիրա
 Մհտ. Չէլէպի Կէլկէլեան Յարութիւն
 Թիւլպէնտճի Պարոն Հեթում
 Պասմաճի Պետրոս աղա Աստուածատուրեան
 Պէրպէր ուստա Միքայէլ
 Սանտալճի տիրացու Նշան
 Դ. ԿԱՐԳ

Յարգապատիւ մհտ. Երամ ամիրա
 Թիւլպէնտճի Պ. Մկրտիչ Հիւրմիւզեան
 Բէրէստէճի Պ. Յարութիւն Ղուբտեան
 Փոլիցաճի Պարոն Յարութիւն
 Թէրզի մհտ. Պետրոս
 Միսաք աղա

Ե. ԿԱՐԳ

Մեծապատիւ Յարութիւն ամիրա Երկայնեան
 Յովհաննէս աղա Ազնաւորեան
 Փէշտիմալճեան Աբրահամ աղա
 Սրմաքէչ Պարոն Յարութիւն Մաթոսեան
 Ֆիլճանճը մահտեսի Գրիգոր
 Հացագործ ուստա Փիլիպպոս
 Զ. ԿԱՐԳ

Յարգամեծար Պետրոս աղա Բիւրքճիխանլը
 Ղազար աղա
 Պէղազ Պարոն Պօղոս

Թիւթիւնճի մահտէսի Անդրէաս
 Խափամաճի Պարոն Թազուր
 Բիւրքճի Պարոն Գէորգ

Պէղճեան ամիրայի վախճանումէն երեք շաբաթ
 յետոյ, 1834 Յունվար 25ին, «Եղեւ Ժողով Ազգային
 'ի Մայր եկեղեցին, առ 'ի հաստատութիւն տրոց վասն
 տնանկ աղքատաց յամենայն էսնաֆից, ըստ առաջին
 պայմանի խոստման նոցին, տալ ամսոյ յամիս յիւրա-
 քանչիւր էսնաֆաց սակս տնանկ աղքատաց»:

(Տե՛ս Պատմ. Ս. Փրկչի Բ. Բէլչեան էջ 40)

Տնանկաց սնտուկի հաստատութենէ վերջ՝ կ'ուզենք
 նախապէս պատմել մեր անզուգական բարերար Պէղճեան
 Յարութիւն ամիրայի ծայրայեղ աղքատասիրութիւնը,
 զոր քաղած ենք Յովհաննէս Աղայէկեանի ձեռագիր
 կենսագրութենէն:

Բարեխիչատակ Ամիրան օր մը իր պաշտօնեաներէն
 մէկուն ընկերացած՝ Այնալը-Գավաքի արքունական պար-
 տէզը կ'երթայ: Մօտակայ տուներէն միոյն պատուհան-
 ներէն կը նշմարէ կին մը որ ողորջանօք կ'աղաչէր փո-
 ղոցին մէջ սպառնական դիրքով կեցած մարդու մը, որ
 բերա հայհոյանքներով կը պատասխանէր կնոջ աղա-
 չանքներուն:

Հետաքրքիր կ'ըլլայ Պէղճեան և փութով իր գոր-
 ծակատարը կը զրկէ՝ հասկնալու համար թէ ի՞նչ պատ-
 ճառաւ մարդը այդքան անվայել կերպով կը պատաս-
 խանէ այդ կնոջ պաղատանաց: Պաշտօնեան իսկոյն
 երթալով կը տեղեկանայ թէ սպառնացող մարդը բերտ
 հացագործ մըն էր, որ այդ կնոջմէ պահանջած 500 զրշ. ը
 չի կարենալով զանձել, կը սպառնար անոր՝ զաւակը
 իբրև գերի ծախել, որպէս զի այդ կերպով կարենայ
 իր դրամը հայթայթել:

Խեղճ կինը արցունք թափելով կը պաղատէր թէ
 այսպիսի անզթութիւն մը չընէ:



ՃՇՄԱՐԻՏ ԱՂՂԱՍԱՍԿԻ
ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՄԻՐԱ ՊԵՂՃՅԱՆ

— Ձեռքէս եկածը պիտի ընեմ, կ'ըսէր դժբախտը, որպէս զի կարենամ ժամ առաջ քու ստակդ վճարել. ամուսնոյս մահուանէն 'ի վեր չորս անշահաւոր որբերո հազի'ւ կրնամ սնուցանել, չոր հացով մը միայն ապրեցընելով զմեզ՝ որ հինգ հոգի ենք:

Պաշտօնեան՝ որ լսած էր այդ խօսքերը, զարմանալով կը մօտենայ ու կը հարցընէ անոր.

— Ինչպէս կարելի է որ այդ աղքատ վիճակիդ մէջ այսպիսի փառաւոր տուն մը կարենաս բնակիլ:

Հէգ կիներ կարմրելով կը պատասխանէ թէ այդ տունը մաքրելու պաշտօնով եկած է: Այն ատեն պաշտօնեան դառնալով պարտապահանջին, կ'ապահովցնէ զայն՝ որ քիչ մը սպասէ իրեն, մինչև որ ինքը երթայ հարկ եղածը խօսի մէկ քանի բարեսիրտ ծանօթներուն, և թերևս ամբողջութեամբ վճարէ իր դրամը:

Հացագործին հաճութիւնը առնելով իսկոյն կը փութայ ամբողջ եղելութիւնը պատմել Ամիրային, որ կը հրամայէ անմիջապէս երթալ և այդ մարդուն պատուիրել որ վաղը տղան իր մօրը տանի յանձնէ, որպէս զի պահանջըն ստանայ: Այս հրամանին վրայ գործակատարը երթալով մարդուն, կը համոզէ զայն՝ որ վաղը պիտի վճարէ ամբողջ դրամը, պայմանաւ որ տղան հետը բերելով իր մօրը յանձնէ, և անկէ հաստատ խօսք առնելով կը վերադառնայ իր տիրոջը քով, ու մանրամասնութեամբ կը պատմէ բոլոր լսածներն և ըրածները, որոնց անհամբերութեամբ կը սպասէր Պէղճեան՝ Գասըմ փաշայի նաւամատոյցը:

— Գա'բրիէլ, կը հրամայէ Ամիրան, վաղը ուրիշ գործի մի' նայիր. 1500 դր. առնելով զնա՝ այդ կնոջ բնակած թաղը ու դրացիներէն տեղեկացեր անոր վիճակը և յարմար ատենին զիրենք գտնելով՝ պարտքը վճարէ. տղեկը ազատելէ յետոյ իր կենաց պատուութիւնն ալ ստուգէ և ձեւով մը մնացեալ 1000 դր. ն ալ այդ կնոջ

յանձնելով փողերածոց եկուր զիս գտի՛ր առանց ու ե մէկուն ըսն մը պատմելու, վասն զի այս գաղտնիքը մինակ երկուքս պէտք է գիտնանք:

— Տէ՛ր իմ, հապա այն գո՛րծը, որ ինձ յանձնաբարած էիք առտուն կանուխ կատարել, ետքի՛ պիտի թողուք:

— Ասկէց աւելի կարեւոր գործ մը չի՛ կրնար ըլլալ ուր մինակ ասով զբաղէ. ես ուրիշի մը կը յանձնաբարեմ միւս գործը:

Պէզճեանի հրամանաց դէմ անկարելի էր անսաստել. սուտի պաշտօնեան անմիջապէս կը փութայ Պալաթու Լօնճա թաղը, ուր կը գտնուէր այդ կնոջ հիւղը, որ երկու ոտք սանդուխէ վար իջնալով՝ խոնաւ և մթին հիւղ մըն էր: Հոն խշտեակի մը վրայ տարածուած էին 3 փօքրիկ մանկիկներ, որոնց ամենէն մեծը հազի՛ւ 4 տարեկան կ'երեւար: Պարտաւէրը տակաւին եկած չըլլալով՝ գործակատարը ուղեց այդ աղքատիկ կնոջ անցեալին տեղեկանալ, հարցուփորձելով զայն:

— Ես, ըսաւ կինը, բնիկ Սամաթիացի և համեստ կօշկակարի մը աղջիկն էի. հայրս թէպէտ հարուստ չէ՛ր բայց աշխատասէր արհեստաւոր մը ըլլալով՝ բաւական երջանիկ կեանք մը կը վարէինք ծնողացս հետ. երբոր տարիքս լեցաւ, ջրկերի մը հետ ամուսնացուցին զիս, որ բնութեամբ բարի ըլլալով՝ քանի մը տարի գէշ աղէկ հողաց դմեզ. սակայն գիշեր մը յա՛նկարծ սոսկալի հրդեհ մը պատահեցաւ քովբերնուս տունէն և ամբողջ ունեցածնիս մոխիր դարցուց, մերկանդամ թողլով ամէնքս ալ. խեղճ ամուսինս չի կարենալով տուրալ այս աղէտին, երկու ամիս հիւանդութեամբ տառապելէ յետոյ՝ այրի թողուց զիս 3 որբերովս, որոց վրայ չորրորդ մըն ալ աւելցաւ մէկ ամիսէն: Անկէց ի վեր ցորեկները լուացքի կերթամ՝ աղաքս տանալով յանձնելով, իսկ գիշերները կար կարելով չարաչար կ'աշխատիմ:

վեց ամիսէ ՚ի վեր հազի՛ւ կրցայ 50 դր. աւելցընել. բայց հայագործը չի՛ հաճիր այսքան փոքրիկ գումարով մը գոհ ըլլալ, և տեսնելով որ ամբողջ պարտքս չպիտի կրնամ հատուցանել, քանի մը օր առաջ բռնութեամբ յափշտակեց զաւակս՝ որ 6 տարեկան է:

— Բայց ի՞նչ պիտի ընէ զայն:

— Իր դիտաւորութիւնն է իբր գերի ծախել զայն հարուստ օտարականներուն: Երէկ ալ դիպուածով զիս այն տունը գտնելով՝ սպառնաց որ եթէ մինչև 8 օր չի կարենամ վճարել ամբողջ պարտքս, իր դիտաւորութիւնը պիտի գործադրէ:

Նոյն միջոցին յա՛նկարծ լսելի եղան բուռն հարուածներ, զոր կը տեղացնէին այդ խարխուլ դրանքանի մը վայրկեանէն դուռը բացուելով ներս մտաւ հացագործը տղեկին թեւէն բռնած, զոր ուժգնութեամբ հրուելով երեսի վրայ գետին ինկաւ:

Հացագործը՝ երէկուան մարդը հոն տեսնելով փոխեց իր բուռն ընթացքը, յուսալով որ ան պիտի ըլլար վճարողը՝ 500 դր. ի դիզուած պարտքին: Պաշտօնեան անմիջապէս համրեց դրամը և իր բարկութիւնը զսպելով՝ ըսաւ դառնութեամբ:

— Ա՛ռ ստակդ և անգամ մըն ալ մի մերձենար այս համեստ ընտանիքին, որ քու ամարդութիւններովդ ու կոշտութեամբդ չարչարեցիր մինչև ցարդ:

Մարդը զարմանալով համրեց դրամը և անոր ճշտութիւնը ստուգելէ վերջը՝ առա՛նց այլևայլի ծոցը դնելով իսկո՛յն մեկնեցաւ: Խեղճ կինը զայս տեսնելով՝ ուրախութեամբ հանեց իր հաւաքած 50 դր.ը, որ վեց ամսուան մէջ իր սնունդէն խնայելով հազի՛ւ կրցած էր աւելցնել, քսակի մը մէջ զետեղելով երկնյուրց պաշտօնեային, և աւելցուց թէ քիչ ատենէն պիտի ջանայ իր ամբողջ պարտքը վճարել:

Պաշտօնեան տեսնելով որ խեղճ կինը միշտ կը

թախանձէ զինքը՝ այդ ստակը ընդունիլ, ըսաւ անոր.

— Ես զրկուած եմ հոս ո՛չ միայն այդ պարտքդ վճարելու, այլև սա գումարն ալ ձեզի յանձնելու, որ չի մտածէք յետ այսու ձեր օրական պարէնը հայթայթելու մասին:

— Աղա՛ս, անունդ ըսէ՛ որ սրտիս վրայ գրեմ. յետոյ տղոց դառնալով և գործակատարը մատնանշելով, անա՛՛ ձեր ազատիչը. Աստուծոյ կողմէ զրկուած հրեշտակ մըն է ան, որուն պէտք է շնորհապարտ ըլլանք:

Եւ ամէնքը միանալով սկսան անոր ոտիցը փարիլ:

— Ի՞նչ կ'ընէք կ'աղաչեմ, գոչեց պաշտօնեան չի կարենալով իր արտասուքը բռնել՝ այս սրտաղեղ ցոյցերէն զգածուած. ես ապիկար մարդ մըն եմ և միայն գործակատարը վեհանձն բարերարի մը, որ կ'ուզէ անձանօթ մնալ ու կը պատուիրէ ձեր ամենուն, որ երբէք չի յայտնէք իր անունը՝ գաղտնի պահելով այս ըրած բարիքները:

— Ի՞նչ կերպով կրնանք փոխարինել մեր վեհանձն բարերարին մատուցած անձնուիրութիւնը:

— Իմ տէրս փոխարինութիւն մը չ'սպասելէ ի գատ, նո՛յնիսկ հրամայեց ինձի՝ որ յարմար տուն մը գտնելով հոն փոխադրեմ զձեզ, որպէս զի կարենաս հանգիստ ընել զաւակներովդ:

— Ո՛հ, քանի որ հիմա ազատած եմ պարտքէս, ինձի համար արքայութիւն պիտի թուի այս տեղ:

— Տիրոջս կամքն ա՛յն է որ անմիջապէս ելլէք այս վատառողջ նկուղէն և բնակելի տուն մը երթաք, ըսաւ պաշտօնեան, գրեթէ բռնութեամբ առաջնորդելով զայն հանգստաւէտ բնակարան մը, ուր քիչ ատենէն զետեղուեցան մայրն ու 4 զաւակները:

Պէզճեան ամբողջ եղելութիւնը իմացաւ իր պաշտօնեայէն և ուղեւորվ ըրած բարիքը կատարելագործել.

— Գա՛րրիէլ, ըսաւ անոր, վաղը Սամաթիա գնա՛

և աղէկ թաղի մը մէջ ծախու՛ չափաւոր տուն մը գտիր, որուն մէջ ըլլայ 6-7 սենեակ, հոր, ջրշիղջ և ամէն պիտոյք. շէնքը նորուկ և բաւական մեծ պարտէզ մըն ալ ունենայ. տիրոջը հետ խօսելով գինը որոշէ ու շուտով ինձ լուր բեր:

Մէկ շաբաթուան մէջ այդ տունը գնուած և ամբողջ պէտք եղածներով զարդարուած ու կահաւորուած էր, զոր ամբողջ օրինական ձեւակերպութիւնները կատարելէ յետոյ՝ կնոջ անուան դարձընելով համոզեցին զինքը հոն փոխադրուիլ. ինեղճ կինը երազ մը կը կարծէր այս ամէն իրողութիւնները:

Այդ ընտանիքը մինչև վերջը հանգիստ և լաւ կեանք մը վարելով, միշտ կ'օրհնէր անձանօթ բարերարը՝ և իր աղօթքներուն մէջ կը յիշէր:

Ընթերցողաց զաղափար մը տալու համար թէ Սամաթիացին ո՛րքան գուրգուրոտ վերաբերմունք մը ունէր իր թաղին կարօտեալներուն հանդէպ՝ Աղքատախնամ մարմիններու հաստատութենէն շա՛տ առաջ, արժան կը դատենք պատմել հետևեալ անէքթօտը՝ զոր իմացած ենք մեր նախորդ Աւագերէց Տէր Յովհաննէս քահանայ Շահպաղեանէ:

Պէզճեան Յարութիւն ամիրա սովորութիւն ունէր երբեմնակի այցելել Պոլսոյ զանազան թաղերը, հասկնալու համար աղքատ բնակիչներու վիճակը և ըստ այնմ նիւթական օգնութեամբ մը ձեռնտու ըլլալու անոնց: Ըստ այդ սովորութեան՝ օր մը յանկարծ Ս. Գէորգ եկեղեցւոյ խորհրդարանը կ'այցելէ, ուր հաւաքուած էին եկեղեցականներ և նշանաւոր թաղեցիներ: Ամիրան կուզէ հասկնալ թէ ո՛րչափ կարօտեալներ կը գտնուին Սամաթիոյ մէջ, որպէս զի հարկ եղած դրամական օգնութիւնն ընէ անոնց: Ներկաներէն մէկը իսկոյն կը պատասխանէ՝ վիրաւորեալ արժանապատուութեան մը դառն ձայնով.



— Ամիրա, այդ մասին կրնա՛ք անհոգ ըլլալ, վասն զի մենք մեր թաղին աղքատները պէտք եղած կերպով կը խնամենք. հետեաբար անոնք առ այժմ բանի մը պէտք չունին:

Պէզճեան շատ գոհ մնալով այս անակընկալ պատասխանէն, անմիջապէս իւր քովը կը հրաւիրէ զայն և մտերմական տեսակցութիւն մը ունենալէ յետոյ անոր հետ, գոհ տպաւորութեան տակ կը մեկնի: Այս յանդուգն պատասխանը տուող մարդը ուրիշ մէկը չէ՛ր, բայց եթէ Պապա Ծերոն Ծերոնեան, (մեծ հայրը արդի Պատր. փոխանորդ Սմբատ եպիսկ. Գազազեանի) որ քանի մը տարի վերջ գործակից պիտի ըլլար ուսումնատենջ մինէճի Անդրանիկ աղայի, Ս. Սահակեան վարժանի: յառաջդիմութեան սատարելուն առթիւ: (տե՛ս Բառասնամեայ Յորելեան Ս. Գէորգ եկեղեցւոյ վերաշինութեան. էջ 12):

Պապա Ծերոն եկեղեցասէր և աղքատասէր ծերունի մըն էր, որ անհատապէս շատ մը կարօտելոց կ'օգնէր՝ առանց խտիր դնելու ո՛ր և է աղքութեան. ա՛յդ իսկ պատճառաւ երբ թաղին աղքատները իմացան որ Նրուսաղէմի մէջ մեռեր է իրենց բարերարը, ո՛չ միայն Սամաթիացի Հայեր, այլև օտարազգիներ ողբացին անոր մահը:

Երջանիկ Սամաթիա, որ անցելոյն մէջ երբէ՛ք զրկուած չէ եղեր իր թաղին ո՛ր և է մէկ անհատը՝ օրական պարէնը հոյթայթելէ...: Դժբախտաբար մինչև վերջ չը կրցա՛ւ շարունակել նոյն հանգամանքը, վասն զի բարեկեցիկ դասակարգին յաջորդեց աղքատ դասակարգը. վերջին տոններս այնքան բազմապատկուած էին իր պէտքերը, որ հարկ եղաւ դարման մը խորհիլ՝ օգնութեան հասնելու համար այդ խեղճերուն:

*
* *



ՀՈՂԵԼՈՅՍ Տ. ՆԵՐՍԷՍ ԱՐԲԵՊ. ՎԱՐՄԱՊԵՏԵԱՆ

Բարեկամ Ազգ. բարերար Միխայիլ էֆ.
Յակոբեանի

Հողելոյս Ներսէս պատրիարք Վարժապետեան՝ չա՛տ սիրելին եղած էր Սամաթիոյ մշտնջենական բարերար Միքայէլ էֆէնտի Յակոբեանի: 1870ական թուականներուն օր մը երբ առանձին տեսակցութիւն մը ունեցած

էին երկու մտերիմներ, Միքայել էֆ. կը յայանէ թէ
ինքը Սամաթիացի ըլլալով կ'ուզէ այդ թաղին օգտա-
կար ըլլալ. Վարժապետեան երեք բան կ'առաջարկէ
իրեն. Առաջին՝ Հրկիզեալ եկեղեցւոյն վերաշինութիւնը.
Երկրորդ՝ Երկսեւ վարժարանաց նորոգ կառուցումը.
Երրորդ՝ Աղքատաց խնամակալութեան մը հաստատու-
թիւնը:

Մեծանուն բարերարը նկատելով որ երկու հոյա-
կապ վարժարանները արդէն կանգնուած էին՝ կիւ-
միւշեանց գերդաստանի առատաձեռնութեան շնորհիւ,
ինքը ձեռնարկեց Ս. Գէորգ եկեղեցւոյն վերջին շինու-
թեան, որոյ աւարտումէն յետոյ, կարգը եկած էր Աղ-
քատախնամ մարմնոյ կազմութեան:

Այսու ամենայնիւ թէև Աղքատախնամ մարմինը
1888 Փետրվար 1էն սկսեալ իր կանոնաւոր կազմը ու-
նեցաւ, սակայն շուրջ 10 տարի առաջ Յակոբեան հա-
րազած եղբարք՝ Սամաթիոյ Աղքատիկ ընտանեաց օգ-
նելու նպատակաւ Ս. Եկեղեցւոյ կարգը գտնուող դե-
ղարանի երկու խանութները իրենց նպաստներով կառու-
ցին, ինչպէս կ'երեւի անոնց ճակատը դրուած հետևեալ
արձանագրութենէն:

Կառուցեալ հանգանակուրեամբ մեծապատիւ Մի-
քայի եւ Յովհաննէս եղբարց, ի նպաստ Սամաթիացի
հայազգի աղֆասիկ կարօտելոց, Ազգային օրինաւոր
կսակաւ վաւերացեալ:

1878 Յունիս 1

Բնականաբար Սամաթիոյ եռանդուն երիտա-
սարդութիւնը ետ չէր կրնար մնալ այդ բարեգոր-
ծական հաստատութեան հիմը դնելէ: Արդէն Բե-
րայի թաղը 1880 էն սկսեալ ձեռնարկած էր աղքա-
տիկ ուսանողաց հազուստ, կօշիկ և այլ անհրաժեշտ
պիտոյքներ հայթայթել, ու հետզհետէ իր ծաւալը ըն-
դարձակելով սկսած էր անկար և կարօտ թաղեցւոց
օգնել՝ յատկացնելով անոնց հաց, միս, կաթ, ածուխ,



ՄԻՔԱՅԷԼ ԷՖԷՆՏԻ ՅԱԿՈԲԵԱՆ
Հիմնադիր եւ բարերար Սամաթիոյ Աղքատախնամի

բժիշկներ, դեզեր և փոքրիկ թոշակներ, որոնցմով ինք-
նարերարար հաստատութիւն գտած էր Աղքատաց խնա-
մակալութիւններ նաև Պոլսոյ զանազան թաղերու մէջ:

ՅԱԶՈՐԴՈՒԹԻՒՆՔ

ԱՂՔԱՏԱԽՆԱՄ ՄԱՐՄՆՈՅ ԵՐԻՅ ԹԱՂԻՅ

Անցեալ տարի երբ բախտաւորութիւնը ունեցանք
հանդիսաւորութեամբ տօնելու թաղիս Ս. Գէորգ եկե-
ղեցոյ վերջին շինութեան Բառասնամեայ Յորելեանը,
ամենամեծ ցաւ մը զգացած էինք՝ թէ ինչո՞ւ չի
կարենալինք այս բարեպատեհ առթիւ յիշատակել նաև
մեր գրքոյկին մէջ, երեք դարերէ 'ի վեր փայլուն դիրք
մը զբաւոյն այս Հայաստանի թաղին երկից եկեղեցեաց
(Ս. Գէորգ՝ Սամաթիոյ, Ս. Յովհաննէս՝ Նարլը գաբուի
և Գլխաղիի Ս. Յակոբ՝ Ալթըմէրմէրի) միացեալ Աղ-
քատախնամ մարմիններու կատարած նախախնամական
դերը և անձնուէր ծառայութիւնները, որոնք 40 տարի
անընդհատ՝ ոգի 'ի բռին աշխատեցան, հիւանդ ու
անկար թաղեցւոց անհրաժեշտօրէն հարկ եղած խնամքը
տանելու՝ բարեւէր ազգայնոց նիւթական առատաձեռ-
նութեան շնորհիւ, մշտակարարելով այդ խեղճերուն
առօրեայ հացը, միսը, կաթը, ածուխը, դեղը, բժիշկը
ու ամէն պիտոյքը:

Մեր այս ակամայ թերութիւնը դարմանելու հա-
մար սիրով յանձն առինք ներկայ Պատուարժան Աղքա-
տախնամ Մարմնոյ առաջարկը, պատրաստելով այդ
քառանամեայ ժամանակամիջոցին պաշտօնավարող Աղ-
քատախնամ ընկերութեանց մեղուաջան անդամակից-
ներու գործունէութիւնը ցուցադրող այս գրքոյկը՝ ըստ
մեր փանաքի կարողութեան, մեծապէս օգտուելով իրա-
րու յաջորդող Աղքատախնամ մարմնոց նիւստերու ար-

ձանագրութեան տուժարներէն, որոնք մեր տրամադրու-
թեան ներքև դրուեցան:



ԱՄԵՆ. Տ. ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՐԲԵՊ. ՎԵՀԱՊԵՏԵԱՆ
Որ Անմահն Միքայել էֆ. Յակոբեանի հետ նախադուռն
եղած և Սամաթիոյ Աղքատախնամ մարմնոյ:

Ինչպէս ըսած էինք նախապէս, թաղիս անմահ
բարերարին՝ Միքայել էֆ. Յակոբեանի (1831—1904)
նպատակն էր, ողբացեալ Ներսէս պատրիարքի իրեն
կտակած Երրորդ առաջարկն իրագործել, ուստի եկե-
ղեցոյ շինութեանէն քանի մը ամիս վերջը՝ 1888 փետր.
1ին Վեհապետեան Յարութիւն Սրբազանի պատրիար-
քութեան օրով, ամէն ջանք 'ի գործ դրաւ իր բարձր

հովանաւորութեան տակ կազմակերպելու՝ Սամաթիոյ լաւագոյն տարրերէն հաւաքուած եռանդուն երիտաւարդութիւն մը, յանձնարարելով անոնց որ ամէն ջանք 'ի գործ դնեն ժամ առաջ 'ի կատար հանելու Աղքատախնամ մարմնոյ մը կազմութիւնը, խրախուսելով միանգամայն զիրենք՝ որ այս նպատակին համար հաւաքուած բաժնեգրիներէն ինչ գումար ալ գոյանայ, միևնոյն քանակութեամբ ինք պատրաստ է իր քսակէն վճարելու. և երբ տեսաւ անոնց պատրաստակամութիւնը, յորդորեց զիրենք՝ Աղքատախնամ մարմնոյ Ա. Հիմնադիր ժողովը գումարել, որուն տնօրէն խորհրդոյ անդամակցութեան հրաւիրուեցան հետեւեալները.

- Պարգեւ Փափազեան
- Անդրանիկ Գասէվէթեան
- Նշան Գալըպճեան
- Ղազարոս Միքայէլեան
- Տիրան Զիլճեան
- Պետրոս Կիւլէսէրեան
- Ստեփան Աքտարեան
- Ռափիկ Մինասեան
- Միհրան Անտոնեան
- Յակոբ Վարդանեան
- Նշան Թորոսեան
- Տիրան Յովհաննէսեան
- Գրիգոր Ծիլաճեան

Ներկայ 12 անդամներէն 4ը՝ հակառակ կրկնակի թախանձանաց, իրենց հրաժարականին վրայ պնդած ըլլալով՝ ժողովը ակամայ ընդունեց անոնց հրաժարագիրը, խնդրելով ատենապետ Պարգեւ Փափազեանէ՝ որ համեմատական քուէ ստացող ընտրելիներէն ամբողջացնէ Տնօրէն Խորհրդոյ անդամակցաց օրինական թիւը: Հրաժարեալ 4 անդամոց տեղ, ըստ որոշման՝ համեմատական քուէ ստացողներէն ընտրուեցան:



Տ. ՄԱՂԱՔԻՍ ԱՐԵՅՊ. ՕՐՄԱՆԵԱՆ

- Խոսրով Մկրտիչեան
 - Թադէոս Կարապետեան
 - Յովհաննէս Տիրատուրեան
 - Գառնիկ Հայոցեան
- Տնօրէն Խորհրդոյ անդամակցաց թիւը ամբողջանալով՝ դիւանի ընտրութեան ձեռնարկուեցաւ ընդ նախա-

գահութեամբ թաղին քարոզիչ Վահան վարդ. Յակոբեանի, և քուէից բացարձակ առաւելութեամբ դիւանը կազմուեցաւ հետեւեալ կերպով.

Ղազարոս Միքայէլեան, ատենապետ
Նշան Գալըպճեան, ատենադպիր
Պետրոս Կիւլէսէրեան, գանձապետ


Երկրորդ նիստին հրաւիրուած ըլլալով տօքթորք Միհրան Վարդազարեան և Մկրտիչ Արզումանեան(*), սիրայօժար յանձն առին ընկերութեան կողմանէ զրկուած աղքատ հիւանդներ ձրիապէս դարմանել:

Ե. նիստին մէջ որոշուեցաւ դեղագրոյ պատրաստութիւնը յանձնել Անդրանիկ Գրիսեանի, անոնց իսկական արժէքին վրայ 20% շահ մը տալով իրեն, և ամէն ամիս հաշիւը մաքրել՝ ընկերութեան կողմէ կարգուած մասնաւոր քննիչի մը միջոցաւ դեղերու արժէքը ճշդուելէ յետոյ:

Որոշուեցաւ երեք թաղերու մէջ եղած աղքատ և կարօտ ընտանեաց ընդհանուր վիճակագրութիւնը պատրաստել, թաղ. խորհուրդի և տաներէց քահանայից աջակցութեամբ:

(*) Երկու խզճամիտ բժիշկներ, որոնց առաջինը իր կենդանութեան ատեն կտակեց՝ աղքատիկ աղջկանց համեստ օժիտ մը սահմանել, որպէս զի կարենան գոնէ հարկ եղած հարսանեկան հագուստը պատրաստել. իսկ երկրորդը՝ պատանեկութեան հասակէն մինչև իր ողբալի մահը սրտակից և մտերիմ բարեկամն ըլլալով այս տողերը գրողին, մօտէն տեղեակ էր հոգելոյս տօքթոր Արզումանեանի ըրած գաղտնի բարերարութեանց ու ո՛չ միայն 50 ոսկւոյ գումար մը վճարեց Ազգ. Հիւանդանոցի նորոգութեան ատեն, այլև գործաւորի պիւղ հագնելով՝ 3 օր անձամբ աշխատակից եղաւ բանւորներու դասակարգին հետ. ցաւալի է որ իր յուղարկւողութեան ատեն՝ արժան չի դատուեցաւ դամբանական արտասանել, երևան բերելու համար իր մարգարիական ոգին, մինչդեռ անկէ շատ քիչ արժանիք ունեցողներու համար անխտիր գովեստներ շուայուած են:

Որոշուեցաւ նաև որ թաղիս մըքտար՝ Մանուկ Պաղտատլեան յանուն ընկերութեան իրեն դիմող աղքատներու նիւթական վիճակն առժամեայ կերպով քննութեան ենթարկելէ յետոյ հարկ եղածը գործադրէ:



ՏՕՔԹՕՐ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ

Անճնուիրաբար դարմանած և Սամաթիոյ մէջ գտնուած աղքատներ:

Նոյն տարւոյ մէջ 7 նիստ գումարելէ վերջ՝ անցաւ Բ. շրջանին, յորում որոշուեցաւ եօթը հոգիէ բաղկացեալ նոր տնօրէն խորհուրդ մը կազմել հետեւեալ անձերէ.

Միհրան Անտօնեան, ատենապետ
Պետրոս Կիւլէսէրեան
Լեւոն Սաաթճեան, ատենադպիր

Համբարձում Էօմիւրեան
 Յարութիւն Անտոնեան, Գանձապետ
 Տիրան Յովհաննէսեան
 Մկրտիչ Բարձաքսըզեան, համարակալ



ՏՕԻԹՕՐ Մ. ՎԱՐԳԱՋԱՐԵԱՆ

Որուն գուրգուրանքին արժանի ելլած են Սամաթիոյ
 աղիւսները:

Որոնք Բ. չրջանի Ա. նիստը գումարեցին 1889
 Փետրվաթ 5ին՝ Ս. Սահակեան վարժարանին մէջ:

Հիմնադիր ժողովոյ ատենապետ՝ Իսրայէլ Հայկազն
 ատենանը բանալով ծանոյց թէ ընտրուած 7 անդամներ
 քէն երկուքը թէև հրատարած են, բայց յուսալի է որ
 մեր հետապնդման վրայ ետ առնեն իրենց հրատարականը

և գործակցին Ազգատախնամ ընկերութեան:

Բ. նիստին մէջ որոշուեցաւ ընդհանուր հաւաք-
 չութեան պաշտօնը յանձնել Միհրան Պէրպէրեանի և
 հրատարեալ Պետրոս Կիւլէսէրեանի տեղ՝ կարգել Բրիս
 Չիչէքճեանը:

Է. նիստին մէջ թեր ու դէմ վիճարանութիւններէ
 յետոյ որոշուեցաւ մղում տալ՝ գանձանակի շրջադայու-
 թեան և այդ նպատակին համար համար 18 հոգիէ բաղ-
 կացեալ մասնախումբ մը կազմել հետևեալ անձերէ, որոց
 ամէնքն ալ ընդունեցան.

- Լեւոն Էքմէքճեան
- Սերովբէ Քէսէճեան
- Արշակ Քիրէճճեան
- Գրիգոր Տաքէսեան
- Միհրան Պիլէղիկճեան
- Բիւզանդ Բէրտէճեան
- Նշան Ճիղմէճեան
- Միհրան Վարդերեսեան
- Ռուբէն Անտոնեան
- Գրիգոր Թաթլըբան
- Միհրան Յակոբեան
- Արիս Թէոփիլէեան
- Գառնիկ Հայոցեան
- Լեւոն Ճգնաւորեան
- Ռուբէն Պապահան
- Պօղոս Քէրէտէճեան
- Օննիկ Կարապետեան
- Գրիգոր Խաչատուրեան

Ասոնց պաշտօնը պիտի ըլլար՝ ամէն Կիրակի և տօ-
 նական օրեր չրջադայեցնել գանձանակը մի՛ միայն՝
 Սամաթիոյ երկց թաղից մէջ՝ 2 կամ 3 անդամոց ըն-
 կերակցութեամբ:

Սոյն տարւոյ մէջ 9 նիստ գումարելէ յետոյ սկսաւ

Գ. շրջանը : Հիմ. ժողովը 1890 Փետր. 12ի Ա. նիստը գումարելէ յետոյ կազմեց իւր անօրէն խորհուրդը՝ հետեւեալ 7 անձերէն.

- Նշան Թորոսեան, ատենապետ
- Գէորգ Ծիլանեան, ատենադպիր
- Յարութիւն Գալփաքճեան, գանձապետ
- Մկրտիչ Բարմաքըզեան, համարակալ
- Քրիս Զիչէքճեան
- Դանիկ Գրիգորեան
- Տիրան Յովհաննէսեան

Նոյնպէս նաև փոփոխութիւններ կատարեց գանձանակի մասնախումբի մէջ հրատարեալ անդամոց տեղ կարգելով հետեւեալները.

- Գրիգոր Թազուրեան
- Համբարձում Գալփաքեան
- Մինրան Մասկալաճեան
- Խաչիկ Զանսնեան
- Մինրան Երէցեան
- Տիգրան Համամճեան
- Խօճասար Հեթումեան
- Քրիս Մելքոնեան
- Բիւզանդ Կէմճեան
- Կարապետ Սարգիսեան
- Յարութիւն Պապեան
- Գարրիէլ Փէշտիմալճեան

Ը. նիստին մէջ Տնօրէն Խորհուրդը որոշեց իբր փորձ՝ թաղիս 3 դեղագործներու, Քրիսեան Անդրանիկ, Անուշեան Պօղոս և Յակոբեան Ոսկիանի պատրաստել տալ աղքատաց դեղագիրները:

Տնօրէն Խորհուրդը ինչ ինչ պատճառներով համաձայնութիւն չի կարենալով գոյացնել թաղ. Խորհուրդին հետ, ստիպուեցաւ հրատարիլ իր պաշտօնէն՝ մինչև որ կատարելապէս չի ճշդուի իւր իրաւասութեան սահմանը:

1891 Յունվար 11ի Ժ.Ղ. նիստին մէջ Հիմնադիր ժողովը նկատողութեան առաւ Տնօրէն Խորհրդոյ պատճառաբանեալ հրատարագիրն և որոշեց 'ի հարկին Սամաթիոյ Պատուարժան Երեսփոխանաց միջոցաւ սոյն խնդիրը ներկայացնել Ազգ. վարչութեան Խառն ժողովոյ և անոր յանձնել՝ զարժանն տնօրինելու պարագան:

Ժ.Ե. նիստին մէջ որոշուեցաւ գնուած 6232 օխաածուխը բաժնել՝ բարեկենդանի առթիւ երեք թաղերու աղքատաց:

Ժ.Զ. նիստին Աղքատախնամի հրատարեալ անդամոց տեղը լրացնելու համար՝ հարկ դատուեցաւ անդամակից առնել հետեւեալ երկուքը.

- Գառնիկ Հայոցեան
- Լեւոն Էքմէքճեան

Սոյն շրջանին մէջ Աղքատախնամ ընկերութեան Հիմնադիր և բարերար Միքայէլ Էֆ. Յակոբեան 72 Օսմանեան լիրա նուիրեց, տեսնելով անձնուէր անդամոց ժրջան դործունէութիւնը և գնահատելով անոնց մարդասիրական ծառայութիւնը, չի մոռնալով նաև իւրաքանչիւր ամիս կանոնաւորապէս վճարել իր խոստացած գումարը՝ յօտարակամ սրտիւ, որուն համար յատուկ պատգամաւորութիւն մը ներկայանալով՝ շնորհակալութիւն յայտնեց թաղին մեծ բարերարին:

Զմեռուան եղանակին աղքատաց բաժնուելու համար յանձնարարուեցաւ մէկ վակօն ածուխ:

Նկատելով որ ընկերութեան անձնուէր հաւաքիչները չե՛ն կրնար միշտ երթեւեկել բաժանորդաց, որոշուեցաւ թոշակաւոր պաշտօնեայ մը ունենալ և հաւաքիչ նշանակուեցաւ Խաչիկ Եէմէնիճեանը:

Ե. շրջանը սկսաւ 1892 Ապրիլ 19ին և ըստ Հիմնական կանոնագրի, 7 հոգիէ բաղկացեալ Տնօրէն Խորհուրդը կազմեց հետեւեալ անձնաւորութիւններէ.

- Համբարձում Գալփաքեան, ատենապետ

Գառնիկ Հայրոցեան, ատենադպիր
 Տիրան Յովհաննէսեան, գանձապետ
 Լեւոն Արշաւիր
 Գարեգին Ղազարոսեան
 Գէորգ Ճիվանեան
 Մինրան Կարապետեան



ՏՕՔԹՕՐ Ա. ՊԱՐՏԻԶՊԱՆԵԱՆ

Սամաթիոյ երից բաղից Աղփասախնամի սասարոզ
 բժիշկը:

Նոյնպէս նաև գանձանակի մասնախումբ մը կազմուեցաւ հետևեալներէ.

Կարապետ Աղաչըրաքեան
 Սեփոն Թօփուղեան

Խօճասար Հեթումեան
 Ռուբէն Պէրպէրեան
 Խաչիկ Ամբրոսիոսեան
 Գէորգ Թիւլպէնտճեան
 Խոսրով Մկրտիչեան

1893 Մայիս Թին սկսաւ Զ. շրջանը՝ որ իր Ա. նիստը կազմեց հետևեալ անդամակիցներով, պզտիկ փոփոխութեամբ մը.

Համբարձում Գալֆաեան, ատենապետ
 Յովհաննէս Պէնկլի Փափաղեան, ատենադպիր
 Տիրան Յովհաննէսեան, գանձապետ
 Լեւոն Արշաւիր
 Սիմոն Յակոբեան
 Գառնիկ Հայրոցեան
 Կարապետ Աղաչըրաքեան

Մատակարարութեան պաշտօնը յանձնուեցաւ ըստ առաջնոյն՝ թաղիս քէհեա Խաչիկ Հայրոցեանի և վերստին Աղքատախնամի բժիշկ կարգուեցաւ տօքթ. Մինրան Վարդազարեան:

Գանձանակի մասնախումբը կազմուեցաւ հետևեալներէ:

Գարեգին Նիքոթեան	Գարրիէլ Փէշտիմալճեան
Գարրիէլ Մուպահեաճի	Ստեփան Մկրտիչեան
Մինրան Վրթանէսեան	Սեդրակ Սարգիսեան
Խօճասար Հեթումեան	Սեփոն Յարութիւնեան
Յարութիւն Մամիկոնեան	Աւետիս Մանուկեան
Սեփոն Թօփուղեան	Տիրան Լօքմակէօղեան
Երուանդ Մկրտիչեան	Գառնիկ Բարթամեան
Համբիկ Սանճաքճեան	Գարրիէլ Արապեան
Գառնիկ Բօլատեան	Լեւոն Զատիկեան
Երուանդ Մէճիլեան	Հայկ Գալչընճեան
	Յարութիւն Ասլանեան

Թ. նիստին մէջ նկատելով որ բաժնեգրիները պէտք

եղած կերպով չեն գանձուիր, որոշուեցաւ որ խորհրդականք իրենց ծանօթ անձնաւորութեանց բաժնեգրիները հաւաքելու հոգը ստանձնեն. ըստ այնմ ընտրուեցան հետեւեալ անդամակիցք.

- Պարգեւ Փափազեան
- Անդրանիկ Բրիսեան
- Ոսկիան Յակոբեան
- Պօղոս Անուշեան
- Յարութիւն Մամիկոնեան
- Կարապետ Գալէմքեարեան
- Խաչիկ Հայոցեան
- Լեւոն Սաաթճեան
- Միհրան Գալչընճեան
- Խօճասար Հեթումեան
- Սեփոն Թօփուզեան
- Գարրիէլ Արապեան
- Արմենակ Փիլիպպոսեան

1894 Յունվար 2ին տեղի կունենայ ԺՁ. նիստը, որմէ վերջ եղած արձանագրութեան տուժարները դժբախտաբար կորստեան մատնուած ըլլալով, բաւականացանք միայն՝ նոյն ժամանակամիջոցին պաշտօնավարող անդամակիցներէն քաղել անբաւական և հատուկօտոր տեղեկութիւններ:

Այս թուականին կը զուգադիպի Պոլսոյ ահաւոր երկրաշարժը՝ (28 Յունիս 1894) որ հազարաւոր զոհեր և միլիոնաւոր կորուստներ պատճառեց՝ քանդելով նոյն իսկ ամրաշէն ընակարաններ և քարուկիր իջեւաններ, որոց կարգին վնասուեցաւ նաև Սամաթիոյ թաղը:

Կարծես թէ բաւական չէի՛ն այս ամէն դժբախտութիւնները, հետեւեալ տարին ալ պատահեցաւ Սամաթիոյ ահուկի հրդեհը՝ (17 Ապրիլ 1895) որուն լափիչ բոցերուն զոհուեցաւ թաղին գրեթէ 1/4 մասը, մոխիրներու վրայ նստեցնելով հարիւրաւոր թշուառ ընտանիքներ,

որոնք ապաստանելու տեղ մը չի գտնելով՝ հարկադրուեցան ստորերկրեայ նկուղներու մէջ ընակիլ, մինչև որ թաղիս նախախնամանութիւնն եղող Միքայէլ Էֆէնտի Յակոբեան նախաձեռնարկ եղաւ այդ խղճալեաց հրկիղեալ տուներու վերաշինութեան, մեծաւ մասամբ ի՛նքը վճարելով հարկ եղած ծախսը՝ նիւթական ձեռնտուութեամբ արտասահման գտնուող ազգայնոց և գործակցութեամբ թաղիս մասնախումբին, որոց մէջ մեծ դեր ունեցան Արշաւիր եղբարք, Պարգեւ Փափազեան, Լեւոն Սաաթճեան, Մանուկ Վարդանեան, Յովհաննէս Կրճիկեան, Յակոբ Վարդանեան, Քիւրքճի Տրդատ և այլ թաղեցիք: Ասոնք վերաշինութեան գործը անձնուիրութեամբ ՚ի գլուխ հանեցին 41 երկյարկ տուներ շինելով՝ մասնակցութեամբ Աղքատախնամի մեղուաջան անդամակիցներու և այդ կերպով մեծ մասամբ դարմանելով այդ խեղճերու կորուստը, որոնք այս բարիքներուն շնորհիւ կրցան պատսպարուիլ:

1894—1895 շրջանին Աղքատախնամ մարմնոյ անդամակիցներն եղած են՝

- Յարութիւն Ներսէսեան, ատենապետ
- Վերժին Փափազեան, ատենադպիր
- Պօղոս Դերձակեան, գանձապետ
- Երուանդ Միրիճանեան
- Արմենակ Հէրոյեան

1895—1898 շրջանին անդամակից ընտրուած են հետեւեալները.

- Արշակ Քիրէճճեան, ատենապետ
- Սիմոն Յակոբեան, ատենադպիր
- Խաչիկ Պէրպէրեան
- Լեւոն Վարդանեան, գանձապետ
- Գարրիէլ Տիւրկէրեան
- Գրիգոր Թօփուզեան, հաշուակալ
- Մկրտիչ Զայրմայրեան

Այս շրջաններուն՝ գրեթէ լուծեալ վիճակի մը

մատնուած էր Աղքատախնամ մարմինը, ա՛յնպէս որ տեսնելով թաղին մէջ տիրող ահաւոր թշուառութիւնը զանազան պատճառներով, ստիպուեցաւ պահ մը ընդհատել իր գործունէութեան ընթացքը. բայց կարգ մը թաղեցիներ՝ ազնիւ զգացմամբ տողորեալ, թոյլատուչեղան՝ որ աղքատները բոլորովին զուրկ մնան խնամքներէ, և իրենց մէջ 2000 զրշ.ի չափ դրամ հաւաքելով՝ ձէվահիրձեան Գարրիէլ Սրբազանի միջոցաւ ուղեցին յանձնել Օրմանեան Ս. Պատրիարքին, ըսելով թէ իրեն տրամադրութեան ներքեւ թող բաժնէ՛ մեր թաղի աղքատներուն: Նորին Սրբազնութիւնը առա՛նց ընդունելու այդ դրամը, կը վերադարձնէ՛ ըսելով թէ «Ես այդ Աղքատասէր ազգայնոց երաշխաւոր եմ, թող վերակազմեն Աղքատախնամը իր անդամակիցներով թաղ.խորհրդոյ հովանաւորութեամբ որպէսզի ըստ առաջնոյն՝ չարունակէ իր գործունէութեան ընթացքը»: Այս խօսքերէն քաջալերեալ՝ վերստին ձեռք կ'առնեն նուիրական գործը նո՛յն կազմով, որոց վրայ կ'աւելնան.

- Գարրիէլ Տիւրկէրեան
- Յարութիւն Ներսէսեան
- Յարութիւն Գալըքճեան
- Խաչիկ Պէրպէրեան

Սոյն միջոցներուն հարկ եղաւ կազմել խնամակալունի տիկիններէ կազմուած Յանձնախումբ մը, ստուգելու համար թաղին արժանաւոր աղքատները՝ ըստ որում չա՛տ անգամ որոնք տեղի կուտային կարծեցեալ աղքատներու:


- Տիկին Բրիսեան
- » Փափաղեան

որոնք մեծ օգտակարութիւն ունեցան իրենց մանրակրկիտ ըննութեամբ զանազանելով ու զատելով ճշմարիտ աղքատները:

1898ին Թէփէպաշիի թատրոնը ներկայացում մը արուելով 150 ոսկի շահ գոյացած է, զոր Բարսեղ

էֆ. Սթամպոլլեանի յանձնուած է տոկոսով. յետոյ Թաղ. Խորհրդոյ պէտքին վրայ՝ առնուած է:

Միւլենոյն տարւոյ չրջանին 230 ոսկւոյ արժէքով ծախու առնուած է Աղքատախնամի սեփական տունը, որուն գնման համար մեծամեծ ջանքեր տարած են.



ՏՕԳԹՕԲ Ե. ԻՇԼԷՄԷՃԵԱՆ
Երից քաղից աղփասխնամ մարմնոյն սասարող

- Երուանդ Պէրպէրեան
- Եղիշէ Փափաղեան
- Միսաք Գավաֆեան
- Արմենակ Քէօքճեան
- Յարութիւն Ներսէսեան
- Գարրիէլ Տիւրկէրեան

Նոյն ատեններու կը զուգադիպի նաև թիֆօի ճարակումը՝ որ մեծ աւերներ գործեց ամէն տեղ. Բիւզանդիոնի կոչին վրայ մեծ օգնութիւններ եղան Սան Սթէֆանօյէն, ուրկէ բաւական ատեն մեծ ամաններով կաթ կուգար և բաւական նպաստներ կը հասնէին նաև Պոլսէն, շուկայէն, ևն. . .

- 1899ի շրջանին անդամակիցներն եղան՝
 - Յարութիւն Ներսէսեան, ատենապետ
 - Վերտին Փափազեան, ատենադպիր
 - Տիրան Շաքարեան, գանձապետ
 - Հայկ Մահֆաղաճեան, Համարակալ
 - Արմենակ Հէրոյեան
 - Գրիգոր Եսայեան

1900 թուականին՝ Ա. անգամ ըլլալով Աղքատախնամ մարմինը հարկ դատեց եկեղեցականաց դասէն նախագահ մը ունենալ. հետևաբար Տնօրէն Խորհրդոյ միաձայն հաւանութեամբ ընտրուեցաւ Արիստակէս քահանայ Հիսարլեան, որոյ նախագահութեան ներքև կազմուեցաւ հետևեալ մարմինը.

- Գրիգոր Օվաճըքեան, ատենապետ
- Արշակ Բիրէճճեան, ատենադպիր
- Գաբրիէլ Տիւրկէրեան, գանձապետ
- Գրիգոր Թօփուղեան, համարակալ
- Յարութիւն Ներսէսեան
- Պօղոս Դերձակեան
- Գարեգին Բիւրտեան

Որոնք կազմեցին նաև իրենց Օժանդակ Մասնախումբը (*). այս շրջանը տևեց երեք տարի, որու միջո-

(*). Օրմանեան սրբազան՝ իր պատրիարքութեան շրջանին երբեմնակի կ'այցելէր թաղս, քաջալերելով Աղքատախնամ Մարմինը, սակայն իրեն շատ զէչ թուելով Գանձանակի մասնախումբը անունը, յորդորեց որ յետ այսու «Օժանդակ մասնախումբ» կոչուի. այդ օրէն սկսեալ վերջին անունով կը յորջորջուէր յիշեալ մարմինը:

ցին նախագահը ստիպուեցաւ հրաժարիլ իր պաշտօնէն, նկատելով որ իրեն դիմող աղքատներու խնդրանքին անխտիր կերպով կը փափաքէր գոհացում տալ, որով պիտոճէի անհաւասարութիւն սկսաւ երեւան գալ. ուստի յորդորելով իր մեղուալան աշխատակիցները՝ որ փոքր ինչ խստասիրտ նախագահ մը ընտրեն, չուղե'ց այլևս մասնակցիլ Ժողովոյ նիստերուն, որոնք երկար տարիներ մնացին առանց ո' և է եկեղեցականի մասնակցութեան:

1903—1905 տարւոյ շրջանին անդամակիցներն եղած են՝

- Յարութիւն Ներսէսեան, ատենապետ
- Նղիշէ Փափազեան, ատենադպիր
- Տիրան Շաքարեան, գանձապետ
- Տիկին Պէաթրիս Սինանեան
- Տիկին Վերտին Փափազեան

1906—1908ի շրջանը կազմուեցաւ հետևեալներէն.

- Յարութիւն Ներսէսեան, ատենապետ,
- Միսաք Գավաֆեան, ատենադպիր
- Պօղոս Դերձակեան, գանձապետ
- Երուանդ Ստեփանեան
- Արմենակ Հէրոյեան
- Մարտիկ Զիչէքճեան

1909—1910ի շրջանի անդամակիցներն եղան՝

- Երուանդ Պէրպէրեան, ատենապետ
- Հայկ Մահֆաղաճեան, ատենադպիր
- Միսաք Գավաֆեան, գանձապետ
- Արմենակ Հէրոյեան
- Յարութիւն Եսայեան
- Օննիկ Սանտալճեան

1911ին՝ հետևեալները.

- Յարութիւն Ներսէսեան, ատենապետ
- Հայկ Մահֆաղաճեան, ատենադպիր

Համբարձում Պիւքիւնեան
Երուանդ Ստեփանեան
Արտաշէս Սարաֆեան
Պօղոս Դերձակեան

1912ին հետեւեալ անդամներէն կազմուեցաւ .
Երուանդ Պէրպէրեան , ատենապետ
Յարութիւն Նսայեան , ատենադպիր
Միսաք Գալֆաեան , գանձապետ
Պօղոս Դերձակեան
Յարութիւն Գազազեան
Մարտիկ Չիլէքճեան
Արմենակ Հերոյեան

1913ի շրջանի անդամակիրոյներն եղան
Լեւոն Գըլըճճեան , ատենապետ
Վահէ Բագրեւանդեան , ատենադպիր
Յարութիւն Նսայեան , գանձապետ
Ներսէս Սաչատուրեան , հաշուակալ
ևն. ևն. ևն .

1914էն մինչև 1918 մեծ պատերազմին հետեւանօք Աղքատախնամ Ընկերութիւնը ո՛ր և է գործունէութիւն չունեցաւ չորս տարուան շրջանին մէջ . ըստ որում այդ աննախընթաց նիւթական տափնապններու ժամանակամիջոցին ո՛չ միայն աղքատ դասակարգին , այլ նո՛յն իսկ հիւանդ և անկար ազգայնոց կարելի չէ՛ր օգնութեան ձեռք կարկառել , քանի որ միջակորեար դասակարգն ալ խիստ դժուարութեամբ կը հայթայթէր իր օրական հացը :

Ս. Փրկչեան Ազգ. Հիւանդանոցը որ վերջերս ընդարձակուած էր իր հոյակապ յարկարաժիններով՝ շընորհիւ Ազն. Յովհաննէս էֆ. Յակոբեանի , Արիկ էֆ. Ունճեանի և Պատրիկ էֆ. Կիւլպէնկեանի , ամենամեծ ծառայութիւններ մատուց ո՛չ միայն թաղիս աղքատ հիւանդներուն՝ որոնք չէին կարող դարմանուիլ իրենց

տան մէջ , այլ նո՛յն իսկ պատսպարելով իր գթութեան ներքև՝ օտարազգիներ և ամիսներով դարմանելով՝ բարեջան Հոգաբարձուներու տնօրինութեամբ :

Այս երկարատեւ շրջանին մեծ դեր ունեցան Տօքթօրք Եղուարդ Իչլէմէճեան (*), Աշոտ Պարտիզպանեան , Արտաշէս Էնֆիլէճեան , մերթ ընդ մերթ պաշտօնավարելով անձնուրբարձը՝ իբր այցելու բժիշկ Աղքատախընամի , և խնամելով Ընկերութեան կողմանէ զրկուած բոլոր հիւանդները :

Գրեթէ վերջին կազմակերպութիւնն էր , որուն անդամակցեցան

Կարապետ Խթիկեան
Գառնիկ Համբարձումեան
Հրանտ Փափաղեան
Մելքոն Գրիգորեան
Ե. Միրիճանեան

Նոյնպէս նաև օր անդակ մասնախումբ մը կազմուեցաւ հետեւեալ Տիկիւններէ .

Տիկին Պեաղբիս Սինանեան
» Պղոզիկ Բարսեղեան
» Պայծառ Համբարձումեան
» Քարտովիլ Յակոբեան
» Մատլէն Մէլիքեան
» Եղիսաբէթ Շահապեան
Օրիորդ Պեղիկ Միրիճանեան
» Քլէմանս Չուհաճեան
» Վէրժին Աշճեան
» Հռիփսիմէ Յակոբեան

(*) Տէր և Տիկին Իչլէմէճեան՝ թաղիս բարերարները հանդիսացած են իրենց մատուցած ծառայութեամբ և նիւթական զոհողութեամբ սատարելով թէ՛ Ս. Եկեղեցւոյս և թէ՛ աղքատ ընտանեաց , ու մինչև վերջ չխնայելով իրենց լուծան որբ տղայոց և թշուառ տարագրելոց :

1918 տարւոյն վերջերը սկսան հետզհետէ հասնիլ հեռուոր տեղեր աքսորուող ազգայինք և ծնողազուրկ որբեր, որոնք ապրուստի ամէն միջոցներէ զրկուած՝ մերկ, բոկոտն և անօթի, իրենց սովատանջ մարմինը պատսպարելու համար չունէին ո՛ր և է տեղ մը: Ահա այդ միջոցին էր՝ որ թաղիս Մատակարար մարմնոյ գործունեայ անդամներէն Գրիգոր Մահֆազաճեան նախաձեռնարկ եղաւ Հոգատար Տիկնանց մասնախումբ մը կազմելու, որոնք ամէն ջանք 'ի գործ դրին բնակութեան տեղ մը յատկացնելու համար այդ խեղճերուն, Ս. եկեղեցւոյս կալուածներէն տան մը մէջ զետեղելով և մնացածներն ալ իրենց բնակարաններուն մէջ հիւրընկալելով: Օրը գո՛նէ երկու անգամ ճաշ կը տրուէր անոնց. և որպէս զի կարենան յարատեւել այս ամենօրեայ սնունդը, քանի մը գիշերներ այդ խտանչունչ ձմեռուան մէջ պարտաւորեցան նուիրահաւաքութեան ելլել բոլոր թաղերը:

Տ. Անանիա քհն. Յակոբեանի պաշտօն տրուեցաւ «Գալբաքճի» թաղին տուններն այցելել քանի մը անձնուէր երիտասարդաց ընկերակցութեամբ. Տ. Նղիշէ քհն. Մանավեան օտանձնեց «Սուլու Մանասթըր» թաղի բնակութիւններն այցելել իրեն յատկացուած ընկերներով. Տ. Յարութիւն քհն. Երէցեանի վիճակեցաւ Նարլը Գաբուի թաղը. իսկ Տ. Արիստակէս քհն. Հիսարլեանի յանձնուեցաւ «Սանճաքտար Խայրէտտին» թաղը, որուն կ'ընկերանային հետևեալները.

Տիկին Էօփէնի Իշլէմէճեան

» Կղողիկ Բարսեղեան

Օրիորդ Մատլէն Օնանեան

Տիկին Ամպէր Լօքմակէօզեան

Օրիորդ Հայկուհի Պապիկեան

Բերովբէ Աղաչրաքեան

Միքայէլ Թուղլաճեան

Յարութիւն Ներսէսեան

Ասոնք շաբաթի մը չափ շարունակելով իրենց յանձնուած պաշտօնը, կրցան կարեւոր հասոյթ մը գոյացնել՝ պարտաճանաչ թաղեցւոյ առատաձեռնութեան շնորհիւ, որով կարելի եղաւ հողալ այդ խեղճերուն՝ օրտկան ապրուստը, անոնց բնակութեան յատկացնելով նաև երկսեռ վարժարաններէն մին:



ՏՕԳԹՕԹ Լ. ԳՐԼԸՃԵԱՆ
Աղխատախնամի բժիշկներէն:

Այս միջոցներուն էր որ կազմուեցաւ Կարմիր Խաչի Սամաթիոյ մասնախումբը, որ կերպով մը շարունակութիւնն էր Աղքատախնամի, աւելի ընդարձակ սահմանի մը մէջ, որոյ միացան շատեր:

Կարմիր Խաչի Սամաթիոյ մասնաճիւղը հիմնուած է

1918 Դեկտ. 13ին: Գործունէութեան սկսած է 14 անկողիննոց հիւանդարանով մը, ուր դարձանած է Հայանըւէր միութենէն, Ազգային խնամատարութենէն, Սամաթիայի Ս. Աննա Որբանոցէն, Նարլը Գարուի Որբանոցէն և տարագրելոց կայանէն՝ 3025 ոտքի վրայ հիւանդներ և պատրաստած է 3600 դեղագիր: Ծանր պառկած 23 հիւանդներ իր ծախքով խնամած է Ազգ. Հիւանդանոցի մէջ և 127 հիւանդներ ալ տուներու մէջ: Ծնունդի և Ձատկի առթիւ 439 աղքատներու նպաստ բաշխած է՝ մեծ գործունէութիւն ցոյց տալով:

1918 Դեկտեմբեր 16/29ին Կարմիր Խաչի ընդհ. ժողովը կազմեց իր Ա. նիստը՝ եկեղեցւոյ մեծ սրահին մէջ, ուր մեծամասնութեան քուէներով ընտրուեցան հետևեալները.

Արիստակէս քահ. Հիսարլեան, Ա. Ատենապետ

Արշակ Մինթանճեան, Բ. Ատենապետ

Օր. Վերժին Աշճեան, Ա. Ատենադպիր

» Չարուհի Ա. քթարեան Բ. »

Վարչական ժողովոյ անդամք

Տիկին Կղզիկ Բարսեղեան

» Եռանդիկ Անտոնեան

» Չարուհի Չարպանէլեան

» Նունիկ Սրապեան

» Սիրանոյշ Հաճեան

Օրիորդ Արշալոյս Գալչընճեան

Ազգասէր Պօնճուքճեան

Գրիգոր Հաճեան

Հիւանդախնամի անդամք

Յարութիւն քահ. Երէցեան

Տիկին Բերուզ Լօքմակէօղեան


» Եռանդիկ Զիֆթճեան

» Վերժին Ասլանեան

Օրիորդ Մատլէն Օհանեան

» Մաքրուհի Գրլըճճեան

Պօղոս Դերձակեան
Նիկողոս Պիլէզիկճեան
Գերովբէ Թէրզեան
Նշան Մօլաեան



ՏՕՔԹՕՐ Տ. ՊԱՐՏԻԶՊԱՆԵԱՆ
Աղխատխնամի ներկայ բժիշկներէն:

Որբախնամի անդամք
Հայկ Մահֆաղաճեան
Համբարձում Անուշեան
Մատաթիա Թէրզեան
Հայրայրման անդամք
Կարապետ Խթիկեան
Լեւոն Սըվաճեան

Մկրտիչ Միրիճանեան
 Հրանտ Լաթիֆեան
 Հաճուեմենիչ անդամ
 Տիկին Բէրուզ Կանտ
 Օրիորդ Արաքսի Ճէզվէճեան
 Վահրամ Անտոնեան

Կարմիր Ուաչի Մասնաճիւղը (նախկին Աղքատախնամ) իր ջանքերը կրկնապատկելով՝ պղտիկ հիւանդանոց մը հաստատելու համար քանիցս ժողով կազմեց, ընտրելով իր վարչութիւնը՝ հետեւեալներէ.

- Տ. Նունիկ Սրապեան, Ա. ատենապետ
- Յարութիւն Գազազեան, Բ. »
- Աղբասէր Պօնճուքճեան, Ա. Ատենադպիր
- Տ. Եւանդիկ Անտոնեան, Բ. »

ՏՕԲԹՕՐ Վ. ՊԱՒԱՊԱՆ
 Աղբասախնամի ներկայ բժիշկներէն:

1919 Մարտ 1ի ընդհանուր ժողովոյ Գ. նիստը մեծ հիւրասրահին մէջ գումարուելով, իրարու հակառակ կարծիքներ յայտնուեցան, որոնք 'ի վերջոյ բանակաւի մը փոխուեցան. Տնօրէն Սորիսիոյ Ա. ատենապետը՝ որ առ հարկի ընդունած էր այդ պաշտօնը, համոզում գոյացնելով որ անկարելի պիտի ըլլայ այդ այլազան տարրերու մէջ կարծեաց համաձայնութիւն մը ձեռք բերել, հարկադրուեցաւ հետեւել հրաժարագիրը տալ.

Պատուարժան Անդամակիցք,

Երէկ գիշեր Գ. անգամ ըլլալով պատիւ ունեցայ ատենապետելու թաղիս Կարմիր Ուաչի մասնաճիւղին ընդհանուր ժողովոյ: Ին՛չը շնորհակալութիւն այն ամէն անդամակիցներուս, որոնք անտեսելով իրենց Ատենապետին ապիկարութիւնը, մինչև ցարդ համակիր գտնուեցան անոր հանդէպ. բայց որովհետև այդ փափուկ պաշտօնին մէջ գտնուող ս'և է անհատ՝ պէտք է

միշտ զինքը քննադատողներու գանգատները նկատուութեան առնէ՝ քան գոհունակութեան ցոյցերը, կը պարտաւորիմ մէկ-երկու պարոններու կարծեաց տեղի տալ, որոնք անկեղծութիւնը ունեցան երէկուան փոթորկալից նիստը լրանալէ վերջ յայտնելու՝ թէ պէտք եղած կերպով չէի՛ կարող վարել ատենապետութեան պաշտօնը, թոյլատու գտնուելով՝ օրինաց սահմանէն դուրս ելլող ժողովականաց մասին, որոց հարկ էր զգացընել՝ նմանօրինակ պարագաներու մէջ անպատեհ վարմունք ունեցող անդամոց գործած աններելի պակասութիւնը:

Հետեւաբար նկատելով որ իմ քահանայական սըքեմս չի՛ ներք խտրութեամբ վարուել այդ տեսակ անձանք ընթացքի մը մէջ գտնուողներու հանդէպ, հարկ անհրաժեշտ կը համարիմ ներկայիս միջոցաւ Պատ. Ժողովոյդ մատուցանել սոյն հրաժարագիրս, չուզելով իմ անկարողութեանս պատճառաւ ամուլութեան դատապարտել յետ այսու գումարուելիք նիստերը, որուն շարժառիթն է տարագրելոց և որբերու յատկացեալ խնամքը:

Մաղթեցով իմ ապագայ յաջորդիս՝ ինչպէս նաեւ ազնիւ անդամակիցներուս կարողութիւնեւ յաջողութիւն.

1919 մարտ 2
 Մնամ Աղօթարաւ
 ԱՐԻՍՍԱԿԷՍ ՔԶՆՅ. ՀԻՍԱՐԼԵԱՆ

Գ. նիստին մէջ որոշուեցաւ «Ժողովուրդ» լսարանին մէջ թատերական ներկայացում մը սարքել, ընդ վարչութեամբ դերասանապետ եւ դերուսոյց Տրդատ Նշանեանի, պաշտօն յանձնուելով Լեւոն Կանտի, Գրիգոր Հայոցեանի, Յարութիւն Գազազեանի, Մատթ Թէրզեանի եւ Համբարձում Պիւքիճեանի, կարգադրելու եւ հսկելու ներկայացման գործառնութեանց:

Ը. նիստին 'ի նորոյ կազմակերպուեցաւ Տնօրէն ժողովը, որու մէջ ընտրուեցան՝
 Տիկին Նունիկ Սրապեան, Ա. Ատենապետ

Յարութիւն Գաղաղեան, Բ. ատենապետ
Ազգասէր Պօնճուքճեան, Ա. ատենադպիր
Տիկին Եռանդիկ Անտօնեան, Բ. ատենադպիր
Գէորգ Ղազարեան, համարակալ
Մասիս Չիչէկճեան, գանձապետ



ՏՕԲՕՐ Ա. ԷՆՆԻՅԷՃԵԱՆ
Ազգաստիսնամի բժիշկներէն:

Յովսէփ Ատիսեան

Տիկին Կղզիկ Բարսեղեան

» Եռանդիկ Չիֆթճեան

» Վերժին Ասլանեան

» Զարուհի Զարպանէլեան

» Բերուզ Լօքմակէօղեան

» Վերժին Տամկաճեան

Օրիորդ Մաքրուհի Գըլըճճեան
» Արշալոյս Գալչընճեան
Մատաթիա Թէրզեան



ՏՕԲՕ. ԳՐԸՔՃԵԱՆ

Ազգաստիսնամի նախկին բժիշկներէն:

ԺԱ. նիստին մէջ կարմիր իտալի այցելու ըծիչ՝
աօքթ. Երուանդ Իլչէմէճեանի առաջարկութեամբ ըն-
դունուեցաւ հիւանդաց դեղագիրները ըստ կարգի պատ-
րաստել տալ Ոսկիան Յակոբեանի, Յովսէփ Ատիսեանի
և Արսէն Սիւնկիւճեանի:

Նոյնպէս նաև որոշուեցաւ հաւաքչութեան պաշտօնը
յանձնել Չրանկիւլ Պաքըրճեանի:

Այս ժամանակամիջոցին կը զուգարդիպի Նարը

Գարուի Վառվառեան աղջկանց վարժարանին Որբերու յատկացուիլը՝ ընդ հովանաւորութեամբ Հրանտ Փափազեանի, որ քանի մը տարիներ այդ բաղմապահանջ պաշտօնը վարեց, իրեն գործակից ունենալով Տիկին Օվաճըքեանը՝ որ անձնուիրաբար ստանձնած էր այդ ծնողազուրկ որբերուն ուսուցանել իրենց մայրենի լեզուն, որուն բոլորովին անգիտակ էին:

1919 Հոկտ. 11ին Կարմիր Խաչի մասնախումբը իր իր Բ. շրջանին մասնելով՝ Ա նիստը գումարեց հետեւեալ անդամակիցներով.

- Յովսէփ Ատիսեան, ատենապետ
- Երուան Սըվաճեան, ատենադպիր
- Անտոն Ասլանեան, գանձապետ
- Հայկ Մահֆաղաճեան, համարակալ
- Վահրամ Սարգիսեան
- Աղգասէր Պօնճուքճեան
- Յարութիւն Ներսէսեան
- Գրիգոր Հաճեան

Սոյն նիստին մէջ ընդունուեցաւ համարակալ Ծովակի հրաժարանանը և միաձայն հաւանութեամբ մերժուեցաւ Աղգասէր Պօնճուքճեանի հրաժարականը, վերահաստատելով զինքը իր նախկին պաշտօնին մէջ, յորում մեծապէս օգտակար եղած էր:

Զ. նիստին որոշուեցաւ Կարմիր Խաչի ընկերութեան օժանդակ առնել տիկնանց մասնախումբ մը հետեւեալ անձերէ.

- Տիկին Բերուզ Լօքմակէօղեան
- » Վերժին Տամկաճեան
- Օրիորդ Հայկուհի Պապիկեան
- » Արաքսի Ճէզվէճեան
- » Վերժին Փափազեան
- » Քարտովի Հայոցեան

Վարչական ժողովը՝ ի նորոյ կազմակերպուեցաւ Մայիս 23ին՝ հետեւեալներէ.

- Միհրան Միսաքեան, ատենապետ
- Յակոբ Զօրլուեան, ատենադպիր
- Անտոն Ասլանեան, գանձապետ
- Հայկ Մահֆաղաճեան, համարակալ
- Յարութիւն Ներսէսեան, գոյքապահ
- Միհրան Աէֆէրեան
- Յարութիւն Գաղազեան
- Տիկին Վերժին Տամկաճեան
- » Բէրուզ Լօքմակէօղեան
- » Մատէն Մելիքեան
- Օրիորդ Վերժին Փափազեան

Ս. Համբարձման տօնին Ազգ. Հիւանդանոցի ՚ի նպաստ քօքարտի վաճառումէն գոյացած 6617 շրշ.ի գումարէն 150 շրշ.ի ծախքը զեղչուելով, մնացեալ 6467 շրշ.ը Յարութիւն Ներսէսեանի ձեռամբ յանձնուեց Կերբոնին:

Նարը Գարուի հիւանդներուն հոգը սիրայօժար ըստանձնեց Տօքթ. Օննիկ Թօքթիւեան գործակցութեամբ Տօքթ. Տիգրան Պահճէպանեանի:


Ե նիստին՝ Վարչական ժողովոյ ատենապետին հըրաժարմամբ նոյն պաշտօնին կոչուեցաւ Յովսէփ Ատիսեան:

ԺԲ. նիստին որոշուեցաւ ժողովոյ անդամակցութեան հրաւիրել նաև Լուիզ Պէրպէրեանը և Վահրամ Բէքմէզեանը:

1921 Դեկտ. 5ի նիստին Գ. շրջանին համար անդամակցութեան կոչուեցան՝

- Տօքթ. Գարրիէլ Գըրըքճեան, Ա. ատենապետ
- Տիգրան Ծառուկեան, Բ. »
- Գարրիէլ Յարութիւնեան, Ա. ատենադպիր
- Յովսէփ Ատիսեան, Բ. »
- Տիրան Շաքարեան, գանձապետ

Հայկ Մահֆաղաճեան, հաշուակալ
 Յարութիւն Ներսէսեան
 Կարապետ Հաշրժեան
 Լուիզ Պէրպէրեան



Ա.Ղ.ԲԱՏԱԽՆԱՄԻ ՍԵՓԱԿԱՆ ՏՈՒՆԸ

Դիւանի ընտրութիւնը ծանուցուելով թաղականութեան, պահանջուեցաւ որ իր քով գտնուած 105 ոսկիի Պ. Սիմոն Գոյսէրլեանի կողմանէ եղած նուիրատուութիւնը կարմիր կաշի գանձապետին յանձնուի:

Ամանորի և Ս. Ծննդեան տօնին առթիւ Ամենա-

պատիւ Ս. Պատրիարքէն բոլոր եկեղեցիները զրկուած շրջաբերականին համաձայն, թաղիս երիտասարդութիւնը չորս քահանայից առաջնորդութեամբ բոլոր տունները պտտեցան՝ յանուն որբերու փրկութեան դրամ հաւաքելու համար, որոց ընկերացան նաև՝

- Տիկին Կղոզիկ Բարսեղեան
- » Ոսկի Խթիկեան
- » Մատլէն Մէլիքեան
- » Ամպէր Լօքմակէօզեան
- » Վերժին Տամկաճեան

Օրիորդ Հայկունի Պապիկեան

Անուրանալի է որ մեր աղքատիկ ժողովուրդը իր համեստ քրակով, շատ աւելի ձեռնտու գտնուեցաւ սոյն հանդանակութեան, առատօրէն մասնակցելով այս նըպաստին՝ որ պիտի յատկանար որբերու պիտոյից:

Դ. շրջանի Ա. նիստին՝ որ տեղի ունեցաւ 1923 Փետրվար 4ին, ընտրուեցաւ Աղքատախնամի վարչական ժողովը՝ հետևեալներէ.

- Ոսկիան Յակոբեան, Ա. ատենապետ
- Տիկին Լուիզ Թովմասեան, Բ. ատենապետ
- Գարբէլ Յարութիւնեան, Ա. ատենադպիր
- Գրիգոր Մարտիրոսեան, Բ. ատենադպիր
- Տիկին Պայծառ Գըլլճեան, գանձապետ
- Յարութիւն Ներսէսեան, քննիչ
- Գրիգոր Հայոցեան
- Վահրամ Պէրպէրեան
- Տիկին Վերժին Անուշեան

է. նիստին մէջ ժողովը որոշելով Զատիկի առթիւ չքաւոր տղոց զգեստ շինել, յարմար դատեց տպածոյի վաճառականներէն կերպաս խնդրել, բայց վերջին պահուն տեղեկանալով որ միևնոյն նպատակաւ Որբախընամ մարմինը ևս ձեռնարկած է այցելել անոնց, որոշեց իր նիւթական միջոցներով պատրաստել:

ԺԱ. նիստին մէջ որ տեղի ունեցաւ Մայիս 20ին՝ ընդ նախադահուլթեամբ թաղին քարոզիչ Հմայեակ վար. Պախթիյարեանի, ընդունուեցաւ գանձապետ տիկնոջ հրաժարականը, և որոշուեցաւ այդ պաշտօնը յանձնել նորընտիր անդամակից Տիրան Շաքարեանի:

Գաղթականք հոծ բազմութեամբ լեցուցած էին ամբողջ Սամաթիոյ կայանները, որով հարկ դատուեցաւ աւելցընել անոնց բնակութեան համար տրամադրելի շէնքեր. Գրիգոր Մահֆաղաճեան՝ որ իր անձնուէր ծառայութեամբ քի՛չ մնացած էր զօնուելու Ալթըմէրմէրի հրդեհին, (18 Մայիս 1918) ջանալով աղատել Գլխադէր Ս. Յակօբ եկեղեցւոյ գոյքերը(*), սիրով նուիրուեցաւ այս գործին և կարելին ըրաւ այդ խեղճերը զետեղելու համար բնակարաններու մէջ:

1924 Յունվար 6ին Աղքատախնամի Վարչական Ժողովը նորոգ կազմակերպութեան մը ձեռնարկելով՝ Ա. նիստին մէջ ընտրուեցան՝

- Տիկին Էօժէնի Կիւմրէլէրտան, Ա. ատենապետ
- » Կղոզիկ Բարսեղեան, Բ. ատենապետ
- Գրիգոր Մարտիրոսեան, Ա. ատենադպիր
- Տիկին Հաշտուհի Ատիսեան, Բ. ատենադպիր
- » Ոսկի Խաթիկեան, գանձապետ
- » Վերժին Անուշեան

(*) Անուրանալի է որ Գրիգոր Մահֆաղաճեան՝ այդ անձնագօհութեան ենթարկուելէ յետոյ առա՛նց վհատելու, ամենէն առաջ ի՛նքը ձեռնարկեց Ս. Յակօբ եկեղեցւոյ հրկիզեալ մասերու վերաշինութեան համար ամէ՛ն տեղ դիմում ընել՝ գործակցութեամբ Տ. Անանիա քահ. Յակօբեանի, բարեպաշտ աղգայիներէ հանդանակութիւն կատարելու համար, իր անձնական գործերը երեսի վրայ թողած՝ խաներու սենեակները դեղերելով, երբեմնակի մերժուելով, և յաճախակի ընդունուելով, վե՛րջապէս յաջողեցաւ խոստում առնել Կոպեռնիկ Էֆ. Խաչատուրեանէ՝ որ ՚ի յիշատակ իւր հանգուցեալ հօր հրկիզեալ վարժարանին շինութեան ծախքը ամբողջապէս ինքը վճարէ:

Տիկին Սիրվարդ Ծովակ
» Պայծառ Գըլըճեան

Գ. նիստին մէջ տիկին Ատենապետուհին պաշտօնապէս ծանոյց՝ թէ Մեծ կղզի բնակող աղգայինի մը կողմէ 10 աղքատներու որոշ քանակութեամբ ածուխ բաժնուիլ որոշուած է Մելքոն Գրիգորեանի ձեռամբ:



1919ին Աղֆասախնամի վարչութեան անդամք և անդամուհիք:

Զ. նիստին անդամակից տիկնանց վրայ որոշուեցաւ աւելցընել հետեւեալ երկուքը՝

- Յարութիւն Գաղազեան
- Համբարձում Սահաթճեան

Դեկտեմբեր 10ի նիստին մէջ Ժողովը 60 ոսկւոյ գումար մը յանձնեց տիկին Ոսկի Խաթիկեանի որպէս զի

ածուխով պարկերը Աղք. ի շտեմարանը փոխադրել տայ, որոնք ՚ի վերջոյ բաժնուեցան բաղմանդամ ընտանիքներոն 20ական, իսկ անհատներու 10ական օխայի հաշուով :

1925 Ապրիլ 12ի նիստին մէջ ժողովը շնորհակալութեամբ ստացաւ 10 ոսկւոյ գումար մը բարեպաշտ ազգայինէ մը, որ ըստ իր բարի սովորութեան՝ ամէն տարի Ս. Զատիկի առթիւ Գլխադիր Ս. Յակոբ եկեղեցւոյ և պաշտօնէութեան իր նուէրները տալէ յետոյ՝ բաժին մըն ալ կը յատկացընէր Աղքատախնամին : Այս գումարով հաւկիթ բաժնուեցաւ աղքատ ընտանիքներու :

Նոյնպէս նաև ընդունեցաւ նոյն եկեղեցւոյ խնամակալութեան հրատարման առթիւ 14 ոսկւոյ յաւելեալ գումարը՝ ձեռամբ Յարութիւն Ներսէսեանի :

Նոյն տարւոյ Յունիս 10ին՝ նորընտիր Աղքատախնամ մարմինը բազում դիմումներէ յետոյ, իր վերջնական կազմը ստացաւ հետեւեալ կերպով .

- Տիկին Կղզիկ Բարսեղեան, Ա. ատենապետ
- » Մաննիկ Պալապանեան, Բ. »
- Համարձուժ Սահաթճեան, Ա. Ատենադպիր
- Տիկին Հայկանոյ Տ. Մարգարեան Բ. »
- » Ոսկի Խըթիկեան, գանձապետ
- » Ծաղկինէ Մուրատեան
- Տիրան Շաքարեան

Բ. Նիստին մէջ ժողովը քննեց նախորդին հաշիւները և ճշտութիւնը հաստատելով՝ որոշեց իր գնահատութիւնը արձանագրել՝ Պատուարժան մարմնոյն ցոյց տուած արդիւնաւոր գործունէութեան մասին :

Գ. նիստին ընդունուեցան նաև իրր անդամակից՝ հետեւեալ անձերը .

- Յարութիւն Ներսէսեան
- Յովսէփ Ատիոսեան
- Յարութիւն Գաղազեան
- Վերգին Գրիգորեան

Գ. նիստին մէջ ժողովը նկատելով որ պիւտճէի նուազութեան պատճառաւ չէ՛ր կարող գոհացուցիչ կերպով շարունակելու իր հոգածութիւնը աղքատաց հանդէպ, պաշտօն յանձնած էր Տիկին Կղզիկ Բարսեղեանի և Տիկին Պայծառ Գըյըճեանի՝ բարեսէր թաղեցիներու հանգանակութեան դիմել, որոնց հաւաքումէն գոյացած դրամներու համարատուութիւնը ընելով, գոհունակութեամբ տեղեկացաւ որ մէկ օրուան մէջ 19 ու կէս ոսկւոյ գումար մը արտագրուած է :

1926 Մարտ 22ի նիստին մէջ ժողովը որոշեց Ալթըմէրմէրի և Նարլըգաբուի եկեղեցիներէն գոյացած հասոյթները յատկացնել կաթնավաճառներու և մսավաճառներու պահանջներուն, որպէսզի շարունակեն ըստ առաջնոյն՝ տրամադրել հարկ եղածը :

Աղքատախնամը 1926 նոյեմբեր 7ին՝ իր Ա. նիստին մէջ ընտրեց իր վարչութեան անդամները հետեւեալներէն .

- Տիկին Մաննիկ Պալապանեան, ատենապետ
- » Հայկանոյ Մարգարեան, ատենադպիր
- » Ոսկի Խըթիկեան, գանձապետ
- Համարձուժ Սահաթճեան, հաշուակալ
- Տիկին Ծաղկինէ Մուրատեան
- » Վերգին Տողրամաճեան
- » Սաթենիկ Անուշեան
- » Վերգին Գրիգորեան
- Յարութիւն Գաղազեան

Վերջին շրջանին Ա. նիստը տեղի ունեցաւ 1927 յունիս 11ին՝ հետեւեալ կազմով .

- Տիկին Մաննիկ Պալապանեան, ատենապետ
- » Հայկանոյ Մարգարեան, ատենադպիր
- » Էօթէնի Կիւմիլիկերտան, Բ. ատենապետ
- » Ոսկի Խըթիկեան, գանձապետ
- » Վերգին Գրիգորեան
- » Ծաղկինէ Մուրատեան

Տիկին Սաթենիկ Անուշեան
Յարութիւն Գազազեան

Դ. նիստին մէջ ժողովը նկատողութեան առաւ դեղազործ Յովսէփ Ատիսեանի առաջարկը՝ որ գրաւորապէս կը հաղորդէր թէ ինքը տրամադիր է յետ այսու Աղքատախնամի բոլոր դեղազորները պատրաստել զնման գիներով, առանց ո՛ր և է շահու ափսոսանքի։ անանդամակիցները միաձայնութեամբ իրենց գոհունակութիւնը յայտնեցին այս մարդասիրական առաջարկին։

Ե. նիստին մէջ ժողովը ստիպուեցաւ ընդունիլ Տիկին Էօտէնի Կիւմիւշկէրտանի հրատարականը որ Բարիզ կը մեկնէր։

Տիկին Արաքսի Տէյիրմէնճեան ընդունած ըլլալով անդամակցութեան պաշտօնը, հրաւիրուեցաւ յաջորդ նիստին մասնակցելու, ընդ որս նաև Հայկանոյշ Եազըճեան՝ իր յայտնած յօտարութեան վրայ։

Նոյեմբեր 13ի նիստին մէջ որոշուեցաւ զեկուցանել թաղ. Խորհրդոյ թէ ըստ հնաւանդ սովորութեան կադանդի երեկոյ մտադիր են նուիրահաւաքութեան ելլել։

Նոյն ամսոյ 20ին ուրախութեամբ ընդունուեցաւ Տիկին Կողդիկ Բարսեղեանի անդամակցութիւնը՝ որ ժողովոյ գրաւոր հրաւերին համաձայն՝ ստանձնած էր վերջստին իր պաշտօնը, որ մինչև վերջ շարունակեց համայն թաղեցւոց գոհունակութեան արժանանալով իր մարդասիրական զգացումներուն համար։

1928 յունվար 12ի նիստին անդամակցութեան հրաւիրուեցան նաև Գրիգոր Վէլէտեան և Օրիորդ Վարդուհի Իրլիքճեան։

Նոյն ամսոյ 29ին Տիկին Մաննիկ Պալապանեան հրատարած ըլլալով Ա. ատենապետի պաշտօնին հրաւիրուեցաւ Տիկին Կողդիկ Բարսեղեան և Բ. ատենապետի պաշտօնին կոչուեցաւ Տիկին Սաթենիկ Անուշեան, որոնք վերոյիշեալ կազմերով կը շարունակեն ցարդ իրենց պաշտօնը լռիկ գործունէութեամբ։

Ընդհանուր ակնարկ մը նետելով թաղիս Աղքատախնամ մարմնոյ անցեալ և ներկայ շրջաններուն արձանագրութեանց վրայ, կը տեսնենք որ իրենց գործունէութեան ընթացքին մէջ ամենէ՛ն աւելի անխոնջ աշխատող, և հետեւաբար հանրութեան համակրելի եղած են մասնաւորապէս տիկին Կողդիկ Բարսեղեան, որ Հոգատար տիկնանց մասնախումբի կազմութեան ատեն իր անկան գործերը մէկդի թողլով, լո՛կ բարեսիրական ոգւոյն գոհացում տալու համար նուիրուած է այդ դժբախտ տարագրելոց ամէնօրեայ կերակուրը պատրաստելու և անոնց բոլոր պէտքերն հոգալու, գուրգուրալով նաև անմեղ փոքրիկներուն վրայ, որոնք տեսնելով իրենց շոյալուած մայրական խնամքը, կը մոռնային պահ մը՝ ծնողագուրկ ըլլալին։

Նոյնպէս նաև զոյգ մը Յարութիւնները՝ (Ներսէսեան և Գաղազեան) որոնք ամէն ջանք ՚ի գործ դնելով և ոգի ՚ի բոին աշխատելով, մինչև վերջ օգտակար եղած են հանդէպ աղքատին, հիւանդին, տարագրեալին և որբին։

Վերջացող տարւոյ ընթացքին մէջ Վարագայ Խաչի տօնին օրը Բարբախտութիւնը ունեցանք կատարելու Ս. Եկեղեցւոյս մեծանուն բարերար Միքայէլ էֆ. Յակոբեանի նախաձեռնութեամբ և բարեսէր ժողովրդեան ջանիք կառուցուած Ս. Գէորգ Եկեղեցւոյ քառասնամեայ Յօրէլեանի հանդէսը, Ամենապատիւ Տ. Մեսրոպ Սրբազան արքեպ. Նարոյեանի նախագահութեամբ, որն որ թաղ. Խորհրդոյ Պատուարժան անդամակիցներու փափաքանաց համաձայն՝ հրաւիրուած էր Ս. Պատարագ մատուցանելու։

Նորին Բարձր Սրբազնութիւնը իր պերճիմաստ քարոզին մէջ դրուատելով Ս. Եկեղեցւոյս և երկսեռ վարժարանաց հիմնադիրներն եղող անմահ բարերարներու յիշատակը, օրհնեց ներկայ ժողովուրդը՝ յորդորելով զիրենք, որ անոնց շաւղին հետեւին։

Այս առթիւ Յորելեանի յիշատակութեան համար նախապէս պատրաստուած գրքոյկները բաժնուեցան թաղիս բարեկեցիկ դասակարգին, որպէս զի իրենց կամուօր նուէրներով մասնակցած ըլլան Ս. Սահակեան վարժարանին մակարդակը բարձրացնելու՝ 'ի մեծ գոհունակութիւն ուսանողներու ծնողաց, որոնք ցաւ 'ի սիրտ ստիպուած էին օտար վարժարաններ զրկել իրենց զաւակները, տեսնելով որ պիտօճէի անբաւականութեան պատճառաւ ճարահատեալ վերջ տրուած էին բարձրագոյն կարգերու շարունակութեան:



1926ին Աղբասախնամի վարչութեան անդամք եւ անդամուհիք:

Մեծապէս ուրախ ենք որ ներկայիս գոհողութիւն չի խնայուիր նախկին վիճակին վերածելու թաղիս երկուսն վարժարանը:

Բարեբախտ ենք որ այս տարի ալ գոհունակութիւնը կ'ունենանք տօնելու մեր Աղքատախնամ մարմնոյ հաստատութեան քառասներորդ տարեդարձը, որուն փայլը աւելցնելու նպատակաւ՝ թաղիս անձնուէր երիտասարդներէն, տիկիներէն և օրիորդներէն մասնախումբ մը կազմուեցաւ, որոնք քրտնաջան աշխատութեամբ հարկ եղածն 'ի գործ դրին՝ արդիւնաւոր ընելու համար սոյն հանդէսը, կարելի եղածին չափ զերծ պահելով պատահական թերութիւններէ, ինչպէս սովորական եղած է նմանօրինակ պարագաներու մէջ:

Այս մասնախումբին անդամներն են,

- Տիկին Արշալոյս Աշրքեան
- » Վերժին Տամկաճեան
- » Լուիզա Թովմաեան
- » Սաթենիկ Զիլինկիրեան


- Օրիորդ Արմինէ Անուշեան
- » Լուիզ Պէրպէրեան
- » Էօթէնի Աճէմեան
- » Հայկունի Ասատուրեան
- » Նուարդ Գամշեան
- » Աղաւնի Բէմբէեան

- Տիարք Տիրան Շաքարեան
- Յարութիւն Ներսէսեան
- Արա Լուսթեան
- Սուրէն Բէմբէեան
- Համբարձում Պիւքիւճեան
- Աշոտ Գուլումճեան
- Վահրամ Պէրպէրեան
- Յովսէփ Խըտիկեան
- Աստիկ Մուրատեան
- Գեղամ Ինկիրիզեան
- Գրիգոր Գամշեան

Տեարք Գէորգ Տաղմաճեան
 Տեարք Ֆիլիպ Սաղաեան
 Տեարք Վարպիտ Մխթճեան
 Տեարք Գարեհ Գիւրգճեան
 Վերոն Պալմֆճեան
 Բերկունի Բարսեղեան
 Տեարք Աբգար Սվանեան
 Նուպար Գամշեան
 Նրայր Գազազեան

Աւելորդ չե՛նք համարիր նաև մեր շնորհակալութիւններն յայտնել՝ նշանաւոր զինկօկուաֆ տիրար Մկրտիչ Իւթիւճեանի, որ բարեհաճեցաւ անձնուիրարար պատրաստել՝ այս առթիւ գրքոյկիս մէջ զետեղուած բոլո՛ր լուսանկարները :

*
* *



Աղբասախնամի 50 տարի առաջ ունեցած գործուցեութեան փորագրուած քար վր, որ այժմ եկեղեցւոյ անկիւնը դեղատանին վրայ զետեղուած է :

Կը յուսանք որ մեր այս աննշան աշխատասիրութեամբ՝ քիչ շատ գոհացում տուած պիտի ըլլանք այն ամէն բարեսէր անձնաւորութեանց, որոնք ցաւ յայտնած էին՝ Ս. Եկեղեցւոյս քառասնամեայ Յօրելեանին առթիւ պատրաստուած գրքոյկին մէջ բոլորովին զանց ըրած ըլլալնու համար ո՛ր և է տեղեկութիւն թաղիս բարեջան Աղբասախնամ մարմնոյ գործունէութեան մասին : Սակայն ինչպէս որ Քըսինք, բա-

ցարձակապէս անկարելի էր մեզ՝ 4 օրուան մէջ աչքէ անցընել բոլո՛ր արձանագրութեան տետրակները և մի առ մի նշանակել իրարու յաջորդող նիստերն ու զանոնք վարող անդամակիցներու գործունէութիւնը պատկերացընել :

Այս ալամայ պակասութիւնը կերպով մը լրացուցած ըլլալու համար էր որ հրապարակ հանեցինք սոյն գրքոյկը, վստահ ըլլալով որ մեր ազնիւ թաղեցիք ներողամիտ պիտի գտնուին այն ամէն թերութեանց՝ որոնք կրնան անոր մէջ մուտ գտած ըլլալ հակառակ մեր կամքին, նկատելով մանաւանդ՝ որ քսան և մէկ տարուան շրջանը չի կրցա՛նք աչքի առջև ունենալ, այդ ժամանակամիջոցի արձանագրութեան տուժարները կորսուած ըլլալուն համար :



289

0

100

hull